48ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 1082 Գ. ՊՈԼԻՍ ՇԻՆԳՇԱԲԹԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,12 ՅՈՒՆՎԱՐ 1904 6 ՋԻԼԳԱՏԷ 1322 — 30 ԹԵԱՆՈՒՆԸ ԷՎԷԼԷԼ 1329

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՑԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒՄ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Գալաթիա Ալի Ֆաստէթի, 38
Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն տրուիր

Մանզումէի Էֆքեար

ՀԱՅԱԳԻՐ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیه یوی وسیاسی غزته‌در
صاحب امتیازی : اوهانس فرید
اداره‌خانه‌سی باب‌عالی جاده‌سنده نومرو ۳۸

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղ.	50 ղ.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	13 ֆր.

ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղրուշ։
Մէկ անգամէ աւելի ժամանակուան համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ «ՄԱՆԶՈՒՄԷ», ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՆՕԹԵՐ

ՆԻՒ-ԵՈՐՔԷՆ ՆԱՄԱԿ

Քրիսմասը (Սուրբ. Կաղանդ). — Ամերիկայի հաղորդակցութեան միջոցները. — Ամուսնութիւնները ճաւի մէջ։

Զինը գեղին ինկած է արդէն, բայց Քրիսմասը կարծես նոր եռանդով մը կը լեցնէ հասարակութեան սիրտը. Հինն ու բուրը պարապ տեղը կը ճգնին սենեակի մէջ փակել ժողովուրդը. փողոցները նորէն նոյն եռուզեռին մէջեն, խանութները հիմա նոր փայլ մըն ալ աւելցուցած են իրենց վրայ. ամէն ապակեփեղկ դափնիներով եղերուած է. իսկ ցուցափեղկերու մէջ դրուած զանազան առարկաները իրենց կը քաշեն անցորդները։ Ամէն անհատ սիրած մը ունի և անոր համար նուէր մը ունի տալիք. խանութները լեցուն են նուէրի յարմար առարկաներով որոնք բոլոր ինքզինքին կը ծախեն։ Հասարակութիւնը բեճերսկի-լիճեկի առթով ըրած ծախսերուն տեղ հագիւ թէ լեցուցած հազար խնայողութիւնները. Քրիսմասը նոր ծախսերու դուռ կը բանայ, բացը միշտ բաց թողելու համար։ Մեր հայանցքն ալ իր կարգին նոյն ծախսերուն ենթակայ է, սակայն երբ ընտանիքի տէր դասակարգը աւելի խնայողութիւնով կ'ապրի, ճիշդ այդ դասակարգին քով կը գտնուի նաև ուրիշ խումբ մը՝ ամուրիներու խումբը, որ կարծես ստիպուած կը ծախսէ, շատ անգամ շռայլութիւնով։

Այս անցուդարձներուն հանդէպ անկարելի է անկարգ մը չնետել անցեալ ընտանեկան անմեղ կեանքին վրայ, պակենական օճախին շուրջը, որ գեղջկական հաւաքոյթի մը մէջ կացնողը կուգայ իր նուէրները՝ պատեղն ու ռոմիկը, նուշն ու թութը բանել։ Մնոնք այդ անդորրիկ մթնոլորտով կը նսեմացնեն խաժամուժի եռանդուն կեանքը։ Նահապետական կեանքը չատ քաղցր է։

* * * Ամերիկան իր ամէն տեսակէտով աղէկութիւնները ունի, սակայն հաղորդակցութեան միջոցներու մասին կը գերազանցէ ամբողջ աշխարհը։ «Ժամանակը ստակ է»։ Ամերիկացին ամէն ժողովուրդէ աւելի կը հասկնայ այս առածը և ինքզինքը այդ առածին մարդն է ըրեր արդէն. ժամանակը վատնելու համար հաղորդակցութեան միջոցները անհունապէս շատցուցեր է։ Մինակ գնացին երեսը չքաւեր. օդին մէջ ալ ունի բազմաթիւ ելեքտրական կառքերու գիծեր տակերին գետնին տակ ալ նոյնչափ շատ գիծեր։ Ո՛և է քաղաք աղմուկով լեցուելու համար կը բաւ ելեքտրական կառքերու հանած ձայնը. մէկ կողմ թողունք այն անհամար կառքերը, որոնք ոտքով քալողներու համար առանցանելի կը դարձնեն փողոցը։ Ամէն նաւամատոյց, օրուան ո՛և է ժամին արդէն նաւ կ'ապասէ. անանկ որ հիմա ստիպուած՝ նաւով կարելիք ճամբան ելեքտրական կառքերով կտրելու համար ծովին տակէն ճամբաներ կը բանան։ Նաւէն կառք, կառքէն նաւ ամէն ժամ, ամէն վայրկեան գնուած է կարծես, ու պարապի վայրկեանները ամէնն ալ գործի սահմանուած. անա ճիշդ այս պատճառն է որ ամերիկացին կատարեալ մեքենայ մը դարձուցած է։

Մարդը սոեղծած է մեքենան և մեքենան անոր մէջ դրած է ժամանակին յարգը։

Ամէն առարկայ, ամէն մեքենայ իր դրացին գերազանցելու ճիգ մը ունի, գերազանցո թեան մրցումը մէջտեղեր կ'ստեղծէ և անա յառաջդիմութիւնը կը յառաջանայ հսկայաքայլ։

Ամերիկացին գործի, առուտրի մարդ, և Ամերիկան գործի ու առուտրի երկիր, չեմ գիտեր թէ՝ ինչ բառ գործածելու է յատկանշելու համար Ամերիկեան ժողովուրդը։

Ցարտուռ ու ճշդապահ կատարեալ մեքենայ մը. այս բացատրութիւնը թերեւս մասամբ կարենայ պատկերացնել Ամերիկացիին արագաշարժութիւնը, ճշդապահութիւնը և այն ամէն յատկութիւնը, որ գործի մարդ մը պէտք է ունենայ։

* * Հայ աղջիկներուն նշանուած գալ և նշանածը չառնելու խնդիրը այնքան ընդհանրացաւ որ այսօր մինչեւ Մարսիլիա նշանածի գէմ կ'երթան, վախնալով որ Ամերիկա հասնելու պարագային աղջիկը պիտի մերժէ իր նշանածը։ Շատ անգամ նաւին մէջ կեղծ ամուսնութիւններ տեղի կ'ունենան, երկու տարբեր անհատներ երիկ-կնիկի անունին տակ դուրս կելնէն նաւէն։ Ամերիկեան կառավարութիւնը կոտորեր է հայերու նաւէն ելնելու գործին կեղծիքը և հիմա նշանուած աղջիկ մը գալուն պէս նշանածը կը կանչուի, կը պակուի ու յետոյ դուրս կը հանուի։

Պարագաներ են առնք որ մեր հասարակութեան նիւթական և թէ՝ բարոյական վնասին հետ մէկտեղ ամօթ ու նախատինք ալ ունին իրենց մէջ։

Պօսրքն — ՄԱՆՆԻՕՆ

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ-ՊԱՏՄԱԿԱՆ

ՊԱԱԼՊԷՔ

(ՌԱՆԻՄԻԹ)

Ստուգաբանութիւն. — Պաալպէք բառը ասորերէն Պաալպահ բառին ադաւաղեալն է, կամ Փիւնիկեան ծագմամբ Պաալ-Պէքա։ Առաջին վանկը, պաալ կը նշանակէ՝ արեւ. ասորական պահ վերջաւորութիւնը քաղաք կը նշանակէ որով ասորական նշանակութեամբ Պաալ-Պահ արեւի քաղաք ըսել է։ Սրդ Փիւնիկեան իմաստով պէքա, Բաալբէք։

(*) Բաալբէք։

տութիւն չցուցնելով, շարունակեց իր մեղրածորան խօսքերը միշտ Սաղաթիէլի քմահաճոյքին համեմատ ուղղութիւն մը տալով անոնց։

Բոլ մինչեւ այն տեղն երբեք իր ինքնութիւնը ցոյց չէր տուած հօրը, և շարունակ հլու զաւակի մը դերը ստանձնած էր անոր հանդէպ, որ այնպէս համոզուած էր թէ տղան ընաւ կամք չունի և ամէն պարագայի մէջ իր հրամաններուն պիտի հպատակի. ուստի քահանային ազդեցութեան վրայ բոլորովին փոխելով մտադրութիւնը,

—Տէր հայր, ըսաւ, կրնայ ըլլալ որ մենք սխալ քայլ մը առած ըլլանք, ձեր պարտքն է զայն ուղղել և մեզի՝ չիտակ ճամբայ մը ցուցնել։ Ձեր դատաստանները շատ ուղիղ գտայ ես և նախախնամութեան մէկ չնորհը կը նկատեմ ձեր այս այցելութիւնը։ Ես ամուսնական դժբախտութեան մը զոհն եմ, եթէ իմ ամուսնութեանս պատուն ձեզի պէս Աստուածավախ ու փրկաւոր քահանայ մը ունենայի ինձ խստավանահայր, վստահ եմ որ ենթարկուած դժբախտութիւններէս ոչ մէկուն պիտի զոհուէի։ Արդ, ես անգամ իմ՝ էլ վերջ, չեմ ուզեր որ զաւակս ալ իմ ընտանեկան դժբախտութիւններուս ժառանգորդը ըլլայ։ Կատարեալ որով

յանձնուած եմ ձեզ, մեր տան երեցն էք ասկէ ետքը, դուք ընտրեցէք հարս մը ձեր հոգեւոր զաւակին համար։

—Աղամեանները հետ ձեր յարաբերութիւնը ի՞նչ տարիճանի մէջ է, յարեց քահանան, նշանուած մը կամ խօսքակա՞ մը տեղի ունեցած է։

—Ամենեւին, պատասխանեց վանականը, ոչ իսկ այս առթիւ խօսք փոխանակուած է մեր ու անոնց միջեւ. մինակ աղջիկը տեսած ենք որ գեղեցիկ երեւցած է մեր աչքին և միայն մեր չրջանակին մէջ զայն հարս առնելու նկատմամբ խօսակցած ենք. ասկէ աւելի ձեռնարկ մը չէ եղած։

Քահանան նկատելով որ պաշտօնական ձեռնարկ մը չկայ մէջտեղ, ա՛լ աւելի սրբակրօնութիւն ծախելու առիթը ներկայացած սեպելով,

—Հարցնելս անոր համար է որ ըսաւ, չըլլայ թէ նշանուած մը կամ խօսք մը եղած ըլլայ. ձեր զաւակն ալ երիտասարդ է և աղջիկն ալ, բնականաբար դեռատի երկու կոյս արար է. թէ իրարու հետ միացած են, զանոնք բաժնելէ աւելի մեծ մեղք չկայ աշխարհի երեսը. դուք վերջապէս հայր մըն էք և մինչեւ մէկ ատենան կրնաք ձեր զաւակին ամուսնական ընտրութեան միջամտել, վերջին խօսքը Մ. Բ.

երկիր կը նշանակէ որ հաւասար նշանակութիւն ունի արաբական պօքաթ բառին, որ նոյնպէս կը նշանակէ երկիր, հող, որով Փիւնիկեանն ալ քաղաք կը նշանակէ։ Եգիպտական լեզուին մէջ «պաքի» բառը, միջնաքաղաք նշանակութիւնը ունի, որով դարձեալ նշանակութիւնը անփոփոխ կը մնայ, այսինքն Պաալի քաղաք։

Հէլիոբոլիս (Héliopolis) բառը որ կը թարգմանուի ՊԱԱԼԲԷՔ, հռոմէական է։ Պաալպէք բառը կը յիշատակուի Ամրուէլ-Բայսբանատեղծութեան մէջ, Արաբաց Համերոսի՝ որ կ'ապրէր 6րդ դարուն Արաբաց Սուրիոյ տիրելէն առաջ։

Վկայութիւն Ս. Գրոց.—Ս. Գիրքը կ'ըսէ. «Ու Սողոմոն Գազերը ու վարի Բեթորոնը շինեց, նաեւ Բաալէթը (Բալպէք) ու Թատմորը(*), երկրին անապատին մէջ» (Գ. Թագ. գլխ. Թ. հմր. 17, 18, 19)։

Երբ այս երկու իրերաման բառերուն կը հանդիպինք, պահ մը կը չփոթինք։ Պաալպէք և Պաալաթ սակայն միեւնոյն քաղաքն են։ Պաալպէք Պաղեստինի մէջ. Տիրոսի և Թատմորի մէջ է, և Սողոմոնեան իշխանութեան ժամանակ աւելի ծաղկած քան զԹատմոր և զԲալմիր։ Այս քաղաքն է որ Միջագետաց, Անդրեփրատեան ու Պաղեստինի վաճառականութեան գլխաւոր համբարանոցն էր։ Ասկէ զատ անկարելի չթուիր որ Սողոմոն իր օտար կիներուն համար կանգնած ըլլայ այդպիսի քաղաք մը իր իշխանութեան վերջին օրերուն, և չինէ հոյակապ ու փառաւոր մեհեան մը ի պատիւ Արեւի, որ իր հնութեամբը և գեղեցկութեամբը անուանի է։

Պաալպէք Սուրիոյ ամենահին և ամենալաւ քաղաքներէն մին է. հիմնուած է Անդի-Լիբանան լեռան տակը և Պէքաա (հին Կէլէսիրի, դաշտին հիւսիսային կողմը, ծովու մակերեւոյթէն 1170 մէթր բարձր։ Կը պարունակէ 5000 բնակիչ, ունի չորս մզկիթ, երեք եկեղեցի, 6 վարժարան 300 աշակերտներով և 15 ուսուցիչով։

Ճէպէլը-Իսլան գաւառին մէջ կը գտնուի սոյն կիսաւեր քաղաքը. սահման ունի հարաւէն Պէքաա գաւառակը, արեւելքէն Անդի-Լիբանան, հիւսիսէն Հօմս գաւառակը, իսկ արեւմուտքէն Լիբանան։ Բնակչաց թիւը կարծիքով 3500ն է. Իսլամ (Սիւննի), Քրիստոնեայ (Յոյն-կաթոլիկ, Օրթոտոքս և Մարոնիթ) և մնացեալը Տիւրիւզ։

Ընդհանրապէս Պաալպէք գաւառակին հողը արգասաւոր է և լեռնային։ Յորեն, եղիպտացորեն, գարի, բակլայ, սեւ պուրչաք, մեռաքս, միրգ, կանանչեղէն և ուրիշ նիւթեր կ'արտադրէ։ Ունի մարգագետիններու ընդարձակ դաշտեր ուր կ'արածուին ոչ-

խարաց հօտեր։ Ասկէ զատ կայ նաև ատաղձ, ածուխ և խայծդան (գաթրան)։

Թէպէտեւ լեռնային է դիրքը, սակայն ունի բազմաթիւ ճամբաներ որոնք լաւ սալարկուած չեն։

Դիւաւորներն են Պաալպէք-Զահլէ կառուղին, ուրիշ մը Պաալպէք-Հօմս, որ տակաւին լաւ չինուած չէ։ Կարաւաններու համար կայ քանի մը ճամբայ, առաջինը Պաալպէք-Դամասկոս-Զէպէտանի, ուրիշ մը Պաալպէքը կը միացնէ Պէչէրրէի։ Աքուրա և Պիզքինա՝ ակօսուած են Լիբանանի վրայ անկատար կերպով։ Ուրիշ ճամբայ մը որ կ'երկարի դէպի Անդի-Լիբանան, կը հաղորդակցի Եապրուտի և Նէպքի հետ։ Կայ նաև ուրիշ Գէյրութ-Դամասկոս ճամբայ մը, որ կ'անցնի Պաալպէքի հարաւային կողմէն։

Պաալպէք գաւառակը առատօրէն կը ջրուի բազմաթիւ գետակներէ, ասոնցմէ գլխաւորներն են, Լիթանի (հին Լէօնթէս) որ իր ընթացքը կ'առնէ ճահիճէ մը Հօլի և Պարատի մօտ Պաալպէքէ երկու ժամ հեռի, որ 180 քիլոմէթր գնացքով մը Տիւրոսի մօտ Միջերկրական կը թափի։ Երկրորդն է Եահֆուֆա որ կը բղխի Անդի-Լիբանան լեռնէն Մաարպուրնի մօտ։ Իր ընթացքին մէջ կ'ընդունի Սէրկայա և Կայտադ Նէպիլիթ գետակները և կ'անցնի Եահֆուֆա ձորէն, կը ջրէ 12 գիւղեր և կը վերջանայ Լիթանի խառնուելով Թայաքի մօտ։

Էլ-Ասի Սուրիոյ ամէնէն մեծ գետն է իր արագութեամբ։ Պաալպէքէ 2 ժամ հեռու կայ Ալլաք գետակը որ ձիւնը սառակի կը բարձրանայ. իրեն կը միանան Այն-էլ-Զարքա և Որոնդէս գետակները. կ'անցնի Սուրիոյ հիւսիսային կողմէն 267 քիլոմէթր ճամբայ կարելով ու կը թափի Միջերկրական Սուէյտիէի մօտ։

Ճամբորդաց համար կայ երեք պանդոկ, որոնք մաքուր սպասարկութիւն ունին և խիստ ժան։ Առաջինը Բալմիրի մեծ պանդոկն է որուն վարձակալը եւրոպացի է. երկրորդն է Պանդոկ Վիքթորիա և երրորդը Պանդոկ Եւրոպա։ Տունները մեծ մասամբ ողորմելի բաներ են, մինչ թէեւ մաքուր ու վայելուչներ ալ կը գտնուին։ Բազաքին չորս կէսերուն վրայ չորս հին ու հոյակապ չէնքեր կան. արեւելքի կողմը Բօպպաթ Սաթհա ուր կան երկրին հին կառավարիչներուն Հարքուշ էմիրներուն դերեզմանները։ Երկրորդը զօրանոցին հիւսիսային կողմը կը գտնուի Բօպպաթ-էլ-Սաատէն։ Դ.ը Պաալպէք երթալու ճամբուն ձախ կողմը կանգնած է և միջին դարու թուական կը կրէ. կրոնիթեայ կորնթական ոճի սիւներու վրայ կը բարձրանայ այս չէնքը, որուն կեդրոնը երկու սիւներուն մէջտեղ կայ հին գերեզման մը, որ այժմ քայքայուած է։ Զորրորդը կը գտնուի

Շէյխ Ապտուլլահ սարին վրայ կը կոչուի Քօպպաթ-էլ-Ամմաս (Ամմաս Պահրամ Շահի անունով), մոյթերը՝ որոնք դիտողին աչքին կը ներկայանան, կը պատկերացնեն հնագոյն ժամանակի կազմութիւն մը։

Մեծ գաւիթ կամ Պանքոռ. — Այս գաւիթը քառակուսի կազմուածք ունի ընդարձակութիւնը 117 մէթր երկայն հիւսիս հարաւ ուղղութեամբ և 112 մէթր լայնութիւն։ Սրկու կողմերուն վրայ ունի երեք դուռ, արեւմտեան կողմը կայ երկու մեծ որմախորշեր որ կը կարծուին հնաքը ըլլալ երկու հսկայ արձաններու։

Մեծ գաւիթին մէջտեղը կայ բաւական բարձր միահարթ տունիք մը, կեդրոնը կանգնուած է զսիից տեղանը։ Յետոյ կուգայ սանդուխ մը որ կ'առաջնորդէ ուղղակի Արեգական մեհեանին մեծ գաւիթը։

Մեծ մեհեան Արեգական. — Աշխարհի ամէնէն մեծ և իր հնութեամբը ամէնէն նշանաւոր մեհեանները մին է այս, որուն անունը քաղաքին ալ տրուած է՝ Սրեւի քաղաք, որ այսօր բոլոր գիտական աշխարհին կ'ընծայէ թանկագին հետքեր իր հին պայծառութեան ու չքնղութեան. և այս հետքերը մեծ գաղափար կուտան նախնի ճարտարապետութեան վրայ։ 94 մէթր երկայն՝ արեւելքէն արեւմուտք ուղղութեամբ և 45 մէթր լայն է տաճարը. շրջապատուած է 54 խոշոր կըրանիթեայ սիւներով, որոնց ութը ճակատի կողմը կանգնուած են։ Իւրաքանչիւր սիւնի վրայ կայ քանդակուած այլ և այլ զարդանկարներ. սիւներուն բարձրութիւնը 20 մէթր է 2.23 մէթր չրջագիծով. իսկ պատկը (բէրվազ) 3 մէթր։ Տաճարին գաւիթը կը վերջանայ իսլամայ մզկիթով մը։ Քիչ մը անդին կը բարձրանայ մեծ դուռ մը, կամարաձեւ, ինը կիկլոպեան քարերով չինուած որուն տեղացի արաբները Պապ-էլ-Հաուա կ'ըսեն։ Այս դուռնէն դուրս կայ մեծ հրապարակ մը 4000 մէթր տարածութեամբ որ կը վերջանայ հին գերեզմանոցով մը։

Վեհիւսի տաճար. — Այս տաճարն ալ Ակ-օղլիսէն քիչ մը անդին կը բարձրանայ և 200 մէթր երկայնութիւն ունի. վրայի եղած արձանագրութենէն կը հասկցուի թէ այս սրբարանը եկեղեցիի վերածուած է Սրբուհիի Վարվարիայի անուամբ. դեռ տեղացի քրիստոնեաներն ու արաբները կը կոչեն զայն Էլ-Գէրպարա։ Պատին վրայ կայ փորագրուած խաչ մը և երկու կողմը յունական մէկ մէկ գիր։

Պաալպէքի գերեզմանները, որ Ակրօպոլիսէն 10 վայրկեան հեռու կը գտնուին, իրենց մէջ կը պարունակեն Փիւնիկեան, Յունական, Հռոմէական և Բիւզանդական բազմաթիւ հնութիւններ ու մահարձաններ։

Անկարելի է մի առ մի ի գիր առնել Պաալպէքի հնութիւնները որ թուով բազմապատիկ՝ կը մրցին Բաբելական և Նինուէական հնութեանց հետ։

Ամբողջ Պաալպէք, թէեւ աւերակաց կոյտ մը դարձած է, սակայն անիկա միշտ կանգուն է ու կը մնայ իր հնութեամբ։

ԼԵՒՈՆ Տ. ՃԷՐԱՀԵԱՆ

ԱՐՏԱՔԻՆ

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՅԱՄԱՔԱՅԻՆ ԵՒ ԾՈՎԱՅԻՆ ԿՈՒԻՆԵՐԸ

ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ԲՈՐԹ ԱՐԹՈՒՐԻ ԱՌԹԻՒ

Բորթ Արթուրի պաշարումը երկար ատեն պիտի ապրի աշխարհի միտքերուն մէջ իբրեւ սկզբնական նպատակակէտ մեծ Պատերազմի մը, և իբրեւ մէկ տեսարանը զինուորական պատմութեան մէջ ծանօթ ամէնէն արիւնռուշտ և բռնամարտիկ պաշարումներէն մէկուն։ Ասկէց առաջ խօսեցանք արդէն անոր գրաւման վրայ 1894ին Ճաբոնցիներէն, որոնք յետոյ պարտաւորուեցան պարպել զայն Ռուսերոյ, Ֆրանսայի և Գերմանիոյ հաւաքական պահանջումին հետեւանքը, ըսինք նաև թէ Ռուսիա գրաւեց զայն 1897ին, երբ բրիտանական նաւատորմը կորի դլուխ քաշուեցաւ անկէց, և Ռուսք ամրացուցին զայն իբրեւ նաւային խարիսխ և ածուխի կայան իրենց Խաղաղականի նաւահանգիստի համար։ Արդէն իսկ խօսեցանք ասոնց մասին։ Ռուսերոյ կողմէ իր գրաւումն ի վեր Բորթ Արթուր ո՛չ միայն մնաց իբրեւ արտաքին և տեսանելի նշանը այդ երկրին հաստատ դիտաւորութեան՝ Ծ. Արեւելքի մէջ տիրող տէրութիւնը ըլլալու, այլ քնակութիւնը և մթերանոցը եղաւ նաև՝ առանց որուն ռուս նաւատորմիզը անօգուտ և ապարդիւն զրահ մը պիտի դառնար։ Նաւատորմը Բանակէն աւելի պէտք ունի խարիսխի մը՝ եթէ կ'ուզուի պահել իր արդիւնաւորութիւնը և դիւրաշարժութիւնը։ Բանակ մը կրնայ ապրիլ և յաճախ կ'ապրի թշնամիին երկրին մէջ, անկէց քաղելով իր մթերքները և փոխադրութեան միջոցները։ Բայց ծովը չի մատակարարեր ո՛չ մին այն էական կէտերէն որոնց պէտք ունի նաւատորմիզ մը։ Ածուխը, որ եթէ պակսի, արդի մարտանաւերը պարպապէս անշարժ ջրածուփ բերդեր կը դառնան, աւազանի դիւրութիւնները, որոնց պարբերական այցելութիւնները հրաժեշտ են ոչ միայն պատերազմական վնասները դարմանելու համար ի հարեւ ձեր խօսքերէն չեմ կրնար դուրս ելլել. ատանկ դարձուածք մը ըրած է անկողմնակալ երեւնալու համար։ Ինչդիրը Օր. Ադամեանի վրայ չէ հա՞յր, եթէ Գոլսոյ ամէնէն արժանաւոր աղջիկն իսկ առնել մտադրած ըլլայինք, անիկայ նոյն զաղափարները պիտի յայտնէր, քանի որ իր միջնորդութեամբը չէր կատարուած ամուսնութիւնը։ Ես կանուխէն ըսի ձեզ այս պարագան. հոս մայրեր կան որոնք իրենց աղջիկները ծախելու համար ամէն տեսակ միջոցներու կը դիմեն և գլխաւորաբար ատանկ արտաքին երեւոյթով վստահութիւն ներշնչող մարդիկը կ'ընտրեն իրենց գործիք, մեծքանակ միջնորդչէքներ խոստանալով անոնց։ Ձեր անունը, անբաւ հարստութիւնը հոչակուած է մայրաքաղաքիս ամէն խաւերուն մէջ, ուր բնականաբար մեծ փափաք կայ ձեզի հետ խնամի ըլլալու և ձեր հարստութեանը մասնակցելու։ Իրաւ է որ մեծ դիրքերու տէր աղջիկներ կրնաք գտնել։ բայց անոնք ո՛չ ձեր և ոչ ալ իմ երջանկութիւնս կրնան ապահովել. ոչափ այս խեղճ դերձակուհին աղջիկը, որ իր ամբողջ անկեղծութեամբը նուիրուած է մեր ընտանիքին։

(Շարունակելի)

ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԲԵՐԹՈՒՆՔ 254

ՍԱՂԱԹԻԷԼ

ՈՍԿԻՆԵՐՈՒ ՃԱԲՈՒՆ ՎՐԱՑ

ՎԷՊ

ՍԵՂԱՆԱՆ-ԸՆՏԱՆԵԱՅՆ ՆԵՍԱՆԵՐՈՒ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԺԶ.

Պ. Սաղաթիէլի դիւրահաւանութիւնը թէեւ մեծ քաջալերութիւն կ'ազդէր քահանային, սակայն անիկա իր օրվրական խորամանկութեամբ չէր ուզեր մէկէն ի մէկ գոյնը դուրս տալ։ Անկողմնակալութիւնը առաջին զէնքն էր որով միայն պիտի կրնար ծրագիրը առաջ մղել։ Առաջին ծրագիրը չէր այս որ պիտի յաջողցնէր. հարիւրաւոր նշանաւոր քներու միջամտած էր և առաջին տեսակցութեան մէջ իսկ, դիւրաւ կրնար գտնել իր համոզելիք տնձին տակը ջոմը. ուստի լրնաւ փուքկա-

ենս ձեր խօսքերէն չեմ կրնար դուրս ելլել. ատանկ դարձուածք մը ըրած է անկողմնակալ երեւնալու համար։ Ինչդիրը Օր. Ադամեանի վրայ չէ հա՞յր, եթէ Գոլսոյ ամէնէն արժանաւոր աղջիկն իսկ առնել մտադրած ըլլայինք, անիկայ նոյն զաղափարները պիտի յայտնէր, քանի որ իր միջնորդութեամբը չէր կատարուած ամուսնութիւնը։ Ես կանուխէն ըսի ձեզ այս պարագան. հոս մայրեր կան որոնք իրենց աղջիկները ծախելու համար ամէն տեսակ միջոցներու կը դիմեն և գլխաւորաբար ատանկ արտաքին երեւոյթով վստահութիւն ներշնչող մարդիկը կ'ընտրեն իրենց գործիք, մեծքանակ միջնորդչէքներ խոստանալով անոնց։ Ձեր անունը, անբաւ հարստութիւնը հոչակուած է մայրաքաղաքիս ամէն խաւերուն մէջ, ուր բնականաբար մեծ փափաք կայ ձեզի հետ խնամի ըլլալու և ձեր հարստութեանը մասնակցելու։ Իրաւ է որ մեծ դիրքերու տէր աղջիկներ կրնաք գտնել։ բայց անոնք ո՛չ ձեր և ոչ ալ իմ երջանկութիւնս կրնան ապահովել. ոչափ այս խեղճ դերձակուհին աղջիկը, որ իր ամբողջ անկեղծութեամբը նուիրուած է մեր ընտանիքին։

(Շարունակելի)

կին, այլ նաև առանց որոնց մարտանաւերը կը կորսնցնեն իրենց արագութիւնը և ապարդիւն կը դառնան, պարէնը, ռազմամթերքը և հիւանդներն վիրաւորները տեղաւորելու տաղաւարները — ասոնք ամէնքը բուն կենսատու չունչն էն ծովայրիկ նաւատորմի մը, և այս պատճառաւ հարկ է ձեռք բերել մէկ կամ մէկէ աւելի նաւային խարիսխներ, ամէն կերպով հանդերձուած, ըստ արժանւոյն ամրացուած և ըստ բաւականին լայն ու ընդարձակ։

Բորթ Արթուր իտէալ խարիսխ մը չէ ստուար մեծութեամբ նաւատորմիղի մը համար։ Թէեւ բնականէն ունի խիստ զօրաւոր դիրք մը իր ծովային ճակատին վրայ, և քանի մը ռազմագիտական առաւելութիւններ ցամաքի կողմէն, բայց երկու կարեւոր պակասութիւններ ցոյց կուտայ։— նեղ և դժուարամատչելի մուտք մը, որ արգելք կ'ըլլայ մարտանաւերուն ազատ ելումուտքին, և անբաւական խորութիւն ներքին նաւահանգստին մէջ՝ խոշոր մարտանաւերու սուտաւոր տորմիղ մը բովանդակելու համար։ Այսու հանդերձ, Բորթ Արթուր ո՛չ միայն ռուսական գլխաւոր նաւային խարիսխը եղաւ Ծ. Արեւելքի մէջ, բայց նաև միակ տրամադրելի խարիսխը ամբողջ երկար ձմրան միջոցին, երբ Վլատիվոստոք կը գոցուի սառերէն։ Հետեւաբար, անվիճելի է իր կարեւորութիւնը այնպիսի կռիւի մը ատեն, որուն մէջ վերջնական յաղողութիւնը անչուշտ պիտի վիճակի ա՛յն կողմին որուն ձեռքը կը գտնուի ծովուն վրայ տիրապետելու բանալին։ Հատատուն ամրութիւններու և զօրաւոր և լաւ հանդերձուած պահակազօրքերու մասին, որոնք անհրաժեշտ են նաւային խարիսխը ապահովելու, Ռուսիա ջանք չխնայեց, նաւահանգստին ստացումը իր ձեռքին մէջ ամուր բռնելու նպատակաւ։ Ցամաքային և ծովային երկու ճակատներուն վրայ խոշոր թընդանօթներով մեծ բերդերու կառուցեալ գօտի մը մէջ պարփակուած, դաշտային հողապանդէշներու և արտաքին խրամներու շարքերով ալ պաշտպանուած, ճակատները ծածկուած ամէն տեսակ խոչընդոտներով, զոր կրնայ հնարել զինուորական գիտութեան ճարտարամտութիւնը, և 30000 լաւ մարզուած պահակազօրքերով՝ զօրավար Սթէօսէլի նման հանդուն և արի հրամատարի մը առաջնորդութեան ներքեւ, Ռուս Սպայակոյտը կրնար իրաւամբ անառիկ նկատել բերդաքաղաքը—գոնէ երկար ժամանակվիճոյցի մը համար։

Բայց պաշարման սկիզբէն ի վեր իւր գործը անյոգնող և ճէշ կերպարանք մը ցոյց տուաւ։ Ո՛վ գիտէ ի՛նչ պատճառաւ թերեւս Ռուսերուն չափազանց վստահութենէն իրենց նաւային խարիսխին վրայ, և կամ Բեթերպուրկի կողմը ցոյց տրուած անհոգութեան համար, որով բերդաքաղաքին հրամատարին կանուխէն իսպաց չարուեցաւ Ճաքոնի հետ դիւանագիտական յարաբերութեանց խզումը, Ճաքոնցիք Փեար-Ցին գիւղերուն մէջ իրենց թորիիլական յարձակումի առեն քնացած գտան Ռուսերը։ Արագաշարաւ թնդանօթներուն պահակները բացակայ էին, ու նաւատորմը բաց նաւահանգստին մէջ խարիսխ նետած էր՝ թորիիլական ցանցերէ անպաշտպան, և սպաներուն կէսը ցամաքին վրայ պարահանդէս կը կազմակերպէին։ Այսպէս քանի մը վայրկեանէն երկու ռուսական զրահաւորներ, «Սէվարէվիչ» և «Բէթվիզանը», և յածանաւ մը, «Բալլատա»ն, ծանր վնասներ ընդունեցին, և ճաքոնական թորիիլանաւերը ողջ առողջ քաշուեցան գործին մէջէն։ Երկրորդ առաւօտուն, Փետր. 9, Նաւատորմին մնացեալ մարտանաւերը բաց ծով ելան, բայց խկոյն ետ քշեց զանոնք ճաքոնական նաւատորմիղը։ Կարճատեւ ընդհարումէ մը վերջ Ռուսք իրենց ծովեզերեայ ցամաքային մարտկոցներուն հովանիին տակ ապաստանեցան, «Բոլթավա» զրահաւորը, և «Նաքօյտ» «Տիանա» ու «Նովիք» յածանաւերը խիստ կերպով վնասուած, մինչ Ճաքոնցիք ծանր վնաս մը չէին կրած։ Այսպէս, թէեւ սկիզբէն երկու նաւատորմիղները գործնականապէս հաւասար էին կարողութեան և ուժի մասին, Ճաքոնցիք ճարտարութեամբ և յանդգնութեամբ — տարակոյս չկայ որ բախտին ալ ժպտելովը — թնդանօթին առաջին ռումբին արձակուելէն քսանչորս ժամ վերջը մեծ առաւելութիւն մը ձեռք բերած էին տեղական ծովային տիրապետութեան կռիւին մէջ։ Փետրվար 12ին։

Արդէն պաշարման պատմութիւնը մանրամասնաբար հաղորդած ըլլալով մեր ընթերցողներուն, աւելորդ կը համարինք կրկին դառնալ նոյն իրողութեան։

ԲՈՐԹ ԱՐԹՈՒՐ ԵՒ ՏԷՐՈՒԹԻՒՆՔ ԻՐԱԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Բորթ Արթուրի գրաւմամբ ճաքոնցիք պատերազմին ամէնէն ծանր հարուածը տուին Ռուսիոյ հաւասարին եւ փառասիրութիւններուն Ծ. Սրեւելքի մէջ։ Բանեցին Բորէյսի ծովածոցին եզերքները գործողութեան սկիզբէն ի վեր, և հիմակ որ տէր եղան բերդաքաղաքին՝ Լիաօթունկ թերակղզիին ծայրագոյն հարաւային կէտին վրայ, որ Մանչուրիայէն դէպի վար երկարած հրաւանդանի մը մասն է, և թերակղզին ինքնին Բէյիլիի ծովածոցին թեւերէն մին կը կազմէ, Ռուսիոյ մուտքը խափանեցին Զինական Ծովուն մէջ, և հետեւաբար Խաղաղականի տաք ջուրերէն վտարեցին զայն։ Միւնոյն հարուածով սպառնացան ռուսական գերակշռութեան Բեքինի և հիւսիսային Զինաստանի մէջ, և այսպէս պահպանեցին Զինական կայսրութեան ամբողջութիւնը։ Այս վերջին կէտին վրայ բոլոր Տէրութիւնք, ընդ որս նաև Ռուսիա համաձայն էին ճաքոնի հետ։ Բայց ցորչափ ճարտնական դրօշը չէր ծածաներ Բորթ Արթուրի վրայ, Ծ. Արեւելքի քաղաքական հեռանգները անորոշ էին։ Բերդաքաղաքին անկումը կ'ամբողջացնէ այն գործողութիւնը որ սկսաւ Ռուսական Բանակին Եալուի միւս կողմը քչուելովը։ Այսպէս բոլորովին նոր միջազգային կացութիւն մը կը ստեղծուի, և այս պարագան է որ մասնաւոր շահեկանութիւն մը կուտայ Բորթ Արթուրի պատմութեան։ Գլխաւորաբար դիւանագիտական և զինուորական է այդ պատմութիւնը, և ամբողջը եղած է վերջին քսան տարուան մէջ։ Իր արդի պատմութիւնը կը սկսի 1886ին, երբ Ծովային Պաշտօնատունը հաստատուեցաւ Բեքինի մէջ։

Երբ Զինաստանի առաջին նաւատորմը Բորթ Արթուրի առջեւ երեւցաւ, մէկուն մտքէն չէր անցներ թէ Ռուսիա կամ Ճաքոն աչք ունկած էին կամ պիտի ունկէին այդ նաւահանգստին։ Բայց դէպքերը զարմանալի արագութեամբ կ'ընթանային։ Ինը տարիէն վերջ Ճաքոն պատերազմ յայտարարեց Զինաստանի դէմ։ Մարեշալ Օեամա 23,000 հոգիով թերակղզին ցամաքը եկաւ, Բորթ Արթուրէն 88 մղոն դէպ ի հիւսիս, 1894 Հոկտ.ի վերջերը։ Օեամայի բանակին մէկ զօրաբաժինը Նոյ. 8ին գրաւեց Բինչէուն, և Նոյն օրը ուրիշ զօրաբաժին մը գրաւեց Թալիէնվանը, (Տալնի) զոր Ճաքոնցիք անառիկ կը կարծէին նախապէս։ Բորթ Արթուր ինկաւ համեմատաբար թեթեւ կորուստով և քիչ յապաղումով։

Ռուսիա, զինքը Զինաստանի բարեկամ խոստովանելու իր դերին մէջ, թաստաքեմին վրայ երեւցաւ, և Ճաքոնին ձեռքէն կորզեց անոր յաղթութիւններուն պտուղը, Ֆրանսայի և Գերմանիոյ աջակցութեամբ։ Բացարձակապէս արգիլուեցաւ Ճաքոնի որ թերակղզիի վրայ կամ բուն Զինաստանի մէջ հողի աէր ըլլայ և կամ Բորթ Արթուրը բռնէ։ Ճաքոն ասանկ երեք Տէրութիւններ իրեն դէմ կանգնած տեսնելով, միս մինակ անկարող էր բան մը ընելու։ Այն միջոցին Անգլիոյ Վարչապետն էր Լորտ Բօզպերի, որ բնաւ միտքէն չանցուց միջամտել։ Միացեալ Նահանգներն ալ անտարբեր դիրք մը բռնեցին։ Ճաքոն արտաքսարդար բարեացակամութեամբ ընդունեց պարտաւորիչ նուաստացումը, և կնքեց Սիմոնոզէքիի Պայմանագրութիւնը որով դուրս ելաւ հիւսիսային Զինաստանէն, պատերազմական տուգանք մը և Ֆորմոզա կղզին միայն առնելով։ 1898 Մարտ 27ին Ռուսիա Զինաստանէն խնդրեց Բորթ Արթուրը և Թալիէնվանը վարձակալութեամբ։ Զինաստան առարկեց և Ռուսիա պընդեց այժ դրծածելու սպառնալիքով։ Ճաքոն ալ լռոնքեց, բայց կռուելու պատրաստութիւն չունենալով, ինքզինքը զսպեց։ Անգլիա ընդդիմութիւն ցոյց տուաւ, նախապէս խիստ կերպով, բայց հետզհետէ թուլնալով, և վախցնելով միայն Զինաստանը, որ արդէն մտած էր Ռուսիոյ սպառնալիքին երկիւղին տակ։

Զինաստան Ռուսիոյ չնորհեց Բորթ Արթուրի և Թալիէնվանի վարձակալութիւնը, երկարաձգելի իրաւունքներով 25 տարուան համար։ Ռուսիոյ և Զինաստանի առեւտրական նաւերը միայն պիտի արտօնուին Բորթ Արթուր մտնել, բայց Թալիէնվան ազատ նաւահանգիստ մը պիտի ըլլար, բոլոր Տէրութեանց առջեւ բաց։

Յետագայ դէպքերը կը վերաբերին աւելի Ծ. Արեւելքի Դիւանագիտութեան և պատերազմին պատմութեան քան թէ բուն և մի միայն Բորթ Արթուրի։ 1898ի վարձակալութենէն ի վեր, Ռուսիա միլիոնաւոր բուպլներ գործածեց Բորթ Արթուրի ամրութեանց համար, և երբ պատերազմը մօտալուտ երեւցաւ, անառիկ վիճակի մը վերածեց զայն։ Պատերազմին առաջ ա՛յն կողմերէն եկող վերջին ճամբորդները կը պատմէին թէ բերդերու շրջանները բարձրացած էին, անհամար թուով մարտկոցներ կային, բազում ականներ թէ ծովու և թէ ցամաքի վրայ, անթել հեռագրի զետեղումներ, և մէկ խօսքով, ամէն տեսակ գործիքներ պաշտպանութեան համար, թէ՛ ցամաքի և թէ ծովու վրայ։ Բաց ասոնց, ռուսական նոր քաղաք մը շքեղ մայր եկեղեցիով մը և պաշտօնարաններով, վեր կը բարձրանար չինական հին քաղաքէն մէկ մղոն հեռի դէպի արեւմուտք — հիանալի ընդարձակ պողոտաներ, ուղղանկիւն ձեւով և փառաւոր ու հաստատուն շէնքերով, որոնք, լուսանկարներէն դատելով, հաւասար էին Վարշաւայի, Մոսկուայի և Բեթերսպուրկի նոյն օրինակ շէնքերուն։ Կատաղի գործունէութեան կերպով լեցուն էր բերդաքաղաքը։ Հազարաւոր գործաւորներ կ'աշխատէին բլուրներուն վրայ, նոր ամրութիւններ կառուցանելու, փողոցները օգտագործուած էին ամէն տեսակ առուտուրով, և քաղաքն ու արուարձանները էր վաճառային զինուորներով։ Այս անդամ գործունէութեան և հանրային շռայլ ծախքերուն մէջ, զուարթ կեանքի պատկերներ ալ պակաս չէին։ Ճաշարանները խճողուած էին, վայելչազգեստ արիներներ նորահաստատ հասարակաց Պարտէզը կը լեցուէին մտիկ ընելու համար զինուորական երաժշտախումբերու, և ընկերային ասներ ու հանդէսներ անպակաս էին։ Այս ինչ ճամբորդը Սինկարուրի կը նմանցնէր Բորթ Արթուրը, ուրիշ մը Ատէնի, այնինչը Սանդիկոյի։ Իսկ ամէնքը համաձայն էին համեմատելով զայն Ճիպրալթարի, և անոր անառիկ ըլլալուն վրայ կը գրէին։

Այսպէս էր Բորթ Արթուր մինչեւ անցեալ Փետր. 6, և նուազագոյն ստատիճանով մը, Թալիէնվան կամ Տալնի, որուն վրայ ալ միլիոններ ծախսուեցան չինելու համար ռուսական քաղաք մը, որպէսզի արժանաւոր քաղաքներ ըլլային անոնք Ռուսիոյ, և հաւասար ա՛նոր համբաւին՝ իբրեւ անառման արուեստական կայսրութիւն մը։

ԶԻՆԱՍՏԱՆ.— Դեկտեմբերի սկիզբները սա զեկոյցը հրատարակուած էր չիներէն «Զէֆաօ» լրագրին մէջ.— «Կ'իմանանք թէ Կայսրութեան Խորհուրդին անդամները սա հրամանը ընդունած են.— Կայսերական այս հրահանգները կը գրկենք բոլոր Թաթար մարշալներուն, փոխարքաներուն և նահանգներու կուսակալներուն։ Վերջերս յաճախադէպ եղան ժողովուրդին և քրիստոնեաներուն միջև ծագած անկարգութիւնները, այնպէս որ արքունիքը ստիպուած է բազմաթիւ գործեր ունենալ օտարականներուն հետ։ Կը խորհինք թէ տեղական իշխանութեանց անհոգութեան պատճառով է որ այդ գործերը երեսի վրայ կը մնան, ժողովրդը կը յուզուի և օտարականներուն դէմ կ'ելլէ։ Սակայն արդի դժնդակ ժամանակներուն մէջ նահանգային Մանտարինները պարտին զբաղիլ իրենց ստորակարգ պաշտօնեաներով, մեծ խնամով դատելու են քրիստոնեաներու և Զիներու միջև ծագած վէճերը, ու արդարութեամբ կարգադրելու զանոնք։ Սակայն չատ նպաստաւորելու չեն քրիստոնեաները, ի մեծ ժողովուրդին։ Խստիւ պիտի պատժենք ամէն անոնք որոնք լաւ չեն կարգադրեր այս գործերը, պատճառ ըլլալով չփոթութեանց։»

*** Էֆօ տը Շին կը ծանուցանէ թէ կալեւոր ձեռնարկ մը յաջողցնելու համար կատարուած աշխատութիւնները, այն է Զօսէի և Շանկայի ըլլաբերուն իրար միացնող ճամբուն չինութիւնը, ընդհատուեր է։ Զինուորի փոխկառավարիչը ընդդիմացեր է, ըսելով թէ ժողովուրդը հակառակ է այդ չինութեան։

ԴԺԲԱԽՏ ՆՇԱՆԱՄՆԵՐ.— Մ. Նահանգաց մէջ երեւան եկած Եղիա Բ. մարգարէն չատ խիստ է նշանածներու հանդէպ։ Աւասիկ այն կանոնագիրը զոր հրատարակած է իր հիմնած Նոր Սիոն քաղաքին նշանածներուն համար։ 1. Նշանածները չեն կրնար զիրար համբուրել ամուսնութենէ առաջ։ 2. 2. Մնողքները պէտք է իրենց հաւանութիւնը տան, որպէս զի երկու երիտասարդները սիրաբանեն իրարու հետ։ 3. Ապագայ ամուսիններու տեսակցութիւն երը պէտք է տեղի ունենան ծնողքներն մէկուն ներկայութեան։ Երկուքին ներկայութիւնը նախընտրելի պիտի ըլլայ։ 4. Նշանածներուն արգիլուած է միասին դուրս ելլել արեւուն մայրամուտքէն յետոյ։ Աւելորդ է ըսել թէ Նոր Սիոնի նշանածները շատ գոհ չպիտի մնան այսքան դժնէ կարգադրութիւններէն։

«Աստուածայոյժ Մ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ»
Կարդալ Դ. երես

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՊԱՏԵՐԱԶՄ

ԹՕՔԻՕ Ցնվ. 10.— կը կարծուի թէ Ռուսք ամէնքը 25,000 հոգի կորուսին Բորդ Արթուրի մէջ։ Տալնիի նաւահանգիստը մօտերս պիտի բացուի օտար վաճառականութեան առջեւ։

ՊԵՐԼԻՆ.— Վիլհէլմ կայսր, Ռուսիոյ եւ Ճաքոնի Կայսրերուն հաւատութիւնը սառանալէ վերջ, Արժանիքի պատուանշանը շնորհեց Սդէօսէլ եւ Նոկի զօրավարներուն, ի նշան այս երկու զօրավարներուն եւ իրենց զօրքերուն Բորդ Արթուրի առջեւ ցոյց տուած հերոսական քաջութեան։

ՊԵՐԼԻՆ.— Զօր. Նոկի յայտարարեց լրագրական թղթակցի մը թէ Բորդ Արթուր այսուհետեւ յաւէտ Ճաքոնցիներուն ձեռքը պիտի մնայ։ Պատերազմին սկիզբը, խնդիրը միայն Քորէյայի եւ Մանչուրիոյ վրայ էր։ բայց այնուհետեւ Ճաքոն Բորդ Արթուրի մէջ հաստատուեցաւ մեծամեծ զոհողութիւններով, և այսուհետեւ պիտի հրամարի մանաւանդ Քորէյայէ և Մանչուրիայէ քան այնքան արեան գինով վերագտնուած այս բերդաքաղաքէն։

ԼՈՆՏՈՆ.— Շանկայէ կը հեռագրուի թէ Զօր. Սդէօսէլ, որուն ճամբորդութեան ուղղիթը դեռ չէ որոշուած, Յնվ, 14ին Շանկայ կը սպասուի։ Զօր. Սդէօսէլ Բորդ Արթուրէ պիտի մեկնի կամ Յնվ. 11ին եւ կամ 13ին, ըստ այնմ որ Նակազաքիէ անցնի կամ ուղիղ ճամբան ընտրէ։ Շանկայի միջազգային գաղթականութիւնը փայլուն ընդունելութիւն մը կը կազմակերպէ Զօր. Սդէօսէլի։

ԹՕՔԻՕ.— Զօր. Նոկի կը տեղեկագրէ թէ ռուս Նիքիդին և Պայլ զօրավարները և ծովակալ Վիրէն նախամեծար հարեցին գերի մնալ։

ԼՈՆՏՈՆ.— «Մորնինկ Բոսթ»ի կը հեռագրուի Շանկայէ թէ չինական նաւավարութիւնը կը ջանայ ալարդ հակել Շանկայի մէջ գտնուող Ռուսերուն վրայ։ Զինական չորս յածանաւ կը գտնուի այժմ Շանկայի ջուրերուն մէջ։

ԲՈՌՍԱՅԻՏ.— Պալթիկի նաւատորմին երրորդ մասը, ծովակալ Բեդրոմսքիի հրամանին տակ, հոս հասաւ այսօր։

ԲԵԹԵՐՍԲՈՒՐԿ.— Զօր. Բուրոթաքին կը հեռագրէ Կայսր.— Անցեալ գիշեր, մեր բանակէն թեթեւազէն կամաւորներու գունդ մը, որ հեռագրութիւն կը կտրէր Հիա-Բիաօ Ցէի մօտ, ճարտնական կարաւանի մը հանդիպեցաւ և յանկարծակի բերաւ զայն որ դէպի արեւմուտ կ'երթար։ Մեր զօրքերը պաշարեցին կարաւանը և կորճատեւ հրացանաձգութենէ մը վերջ, յաղողեցան գերի բռնել զայն։ Մեր կորուստները եղան 1 մեռեալ և 4 վիրաւոր։

ԼՈՆՏՈՆ.—«Տէյլի Մէյլ» Մանչուրեան թղթակիցը կը հեռագրէ թէ Մարեշալ Օեամա նոր օգնութիւններ ստացաւ։ «Սթանտարտ»ի Թոքիոյի թղթակիցը կը հեռագրէ թէ Ճաքոնի կառավարութեան մէջ Պաշտօնական Զեկոյցը կը ծանուցանէ թէ Ճաքոն տարամտիր է Բորթ Արթուրը բռնելու միջազգային վաճառականութեան առջեւ։ — 101 միլիոն ֆր.ի ճաքոնական նոր փոխառութիւնը հրապարակ պիտի հանուի Անգլիոյ և Միացեալ Նահանգներուն մէջ։ Նոր փոխառութեան սակը զգալապէս պակաս պիտի ըլլայ վերջին փոխառութեան սակէն։

—Ճաքոնի դիտողութեանց վրայ, Զինու կառավարութիւնը իր յածանաւերուն պաշտն տուաւ հակելու Շանկայի նաւահանգստին բերանը, թող չտալու համար որ Շանկայ ապաստանող ռուսական մարտանաւերը կարենան փախչիլ։

ՊԵՐԼԻՆ.— Տէօյչէ Պանքը իր դրամագլուխի սակը պակսեցուց, 5%ին 4%ի իջեցնելով։ Իսկ Լոնդրայի սակը՝ 5%ի։

ԲԱՐԻԶ.—«Էքօ տը Բարի» այսօր կը հրատարակէ տեղեկագիր մը, զոր իբր թէ 1892 գարնան պատերազմական նախկին նախարար Զօր. Բոտամ ուղղած ըլլայ Մ. Բացորայի, որ այն ատեն վարչապետ էր։ Այս տեղեկագրին մէջ նախարարը կը բացատրէ թէ ո՞բքան օգտակար է արգիլել Ռուսիոյ ծաւալումը, և թէ ի՞նչ միջոցներով Ճաքոն կրնայ յարձակիլ Ֆրանս. Հնդկայինու վրայ։ Ճաքոնական դեսպանատունը յայտարարեց թէ կատարելապէս չինծու է այս տեղեկագիրը։

ԼՈՆՏՈՆ.—Կլաքոյէ եկող անգլ. շոգենաւ մը Հոլիֆէքսի մօտ ընդհարում մը ունեցաւ սպանիական շոգենաւի մը հետ։ Երկուքն ալ ընկղմեցան, բայց իրենց նաւազները ազատուեցան։ Կը հերքուի այն լուրը թէ Անգլ. «Ուիննինկդըն» շոգենաւն անգլ. ուրիշ շոգենաւի մը հետ ընդհարման հետեւանօք ընկղմեր է։

ԲԱՐԻԶ.—Երեսփ. Ժողովը 1905ի նստաշրջանին բացման նիստը բրաւ երկկ. Մ. Բօլ Պուրժուա, տարիքով երիցագոյնը, առենապետց։ Մ. Տուէմ 265 քուէով Ա. առենապետ ընտրուեցաւ ընդդէմ 241 քուէի. զոր ստացաւ նախորդ Ա. առենապետ Մ. Հէնրի Պրիսօն։ Բոլոր չորս դեր-առենապետները վերընտրուեցան։ Առաւել ձախակողմեան մէկ խմբակին գումարման մէջ, Մ. Տուէ դատապարտեց Մ. Քօնպի դակլիճը և ըսաւ թէ պէտք է ներկայացող ամէն առիթներէ օգուտ քաղել, զայն ձախողուածի մատնելու համար։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Կ. ՊՈԼՍՈՅ

(1904 29 Դեկտեմ. Դշ.)

ՑՈՐԵՆ

Ձերմակ Առաջին օրան	37 37½ փարա
» երկրորդ »	36-36½ »
Մախլութ »	32-33 »
Զաւատարը »	30-31 »
Սերթ առաջին, օրան	34 —35½ փր.
» միջին տեսակ	31½-33 »

Այսօր ժամանեց 13 վագոն ցորեն Ա. Նաստոլ։

ԱԼԻՒՐ

Տեղական քրքմա Ա. պարկը 72-73 ղշ.
» » Բ. » 68-70 »

ԹԷՓ

Օրան 19½ փարա։

ԳԱՐԻ

Քէօստէնեզ 11¾—12 ղրշ. ղրիւը
Մերսին և Բուժլի 10¾—11 »

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ՏԻՊԱՐ ՔԱՀԱՆԱՅ ՄԸ

Օրթաղիղի աւագերէց Տ. Սահակ Ա. քհ. Տ. Սարգսեան, որուն կրօնական խնդիր՝ երու մասին ունեցած ձեռնհասութիւնը անվիճելի է, հաճած է ղրկել մեզ սքանչելի յօդուած մը, Հայ եկեղեցւոյ հաւատալիքներուն ու ծէսերուն նկատմամբ։ Հմուտ նկեղեցականը իր այս գրութեան մէջ փայլեցուցած է Հայ Առաքելական Ս. Եկեղեցւոյ ուղղափառ ոգին։ Հին և Նոր կտակարանէն առաջ բերած է ջանքախիչ փաստեր որոնք ամէնէն թերահաւատներն իսկ կրնան ուղղութեան հրաւիրել։ Ն. Արժանապատուութեան կրօնական գոնար երկերը և գլխաւորաբար իր ինքնական կրօնագիտութիւնը կարդացողներ գիտեն արդէն թէ Տ. Սահակ հայր ո՛չ միայն կրօնական, այլ և ընդհանուր գիտելիքներով զարգացած բեղուն միտք մը ունի, որ պարծանքն է Հայ եկեղեցականութեան։ Մաղթելի էր որ իր նմանները բազմանային Հայ եկեղեցւոյ պաշտօնեաներուն մէջ, ուր կարգ մը անարժաններ սկսած են սպրդիլ։ իրենց թերահաւատ ու զայթակղեցուցիչ լեզուով ու գրչով ուծացնելով Հայ հաւատացեալները իրենց Ս. եկեղեցիէն։

Մեր գրութիւնս այս առթիւ իր ջերմ չնորհակալութիւնները կը յայտնէ պատկառելի քահանային։

ՄԱՐԱՇԻ նորընտիր կաթ. Տեղապահ Տ. Փաւլն վրդ.ի կայս. գիրքը յանձնուեցաւ Պատրիարքարանի։

ՄԱՐԻԱՄ ԿՈՐԿՈՏԵԱՆ անուն կին մը ասկէ առաջ Հայ-հռոմէական ծէսով ամուսնացած էր երիտասարդի մը հետ Սամաթիոյ Անարատ Յղութիւն եկեղեցիին մէջ, որ նախապէս տեղեկութիւն չունէր կնոջ արդէն ամուսնացած ըլլալէն և այդ ամուսնոյն ալ ողջ ըլլալէն։ Բայց երիտասարդը վերջէն իմանալով եղելութիւնը և հաստատելով նախկին ամուսնոյն ողջ ըլլալը կը դիմէ Ազգ. Պատրիարքարան, և հին արձանագրութեանց տետրակներուն մէջ պրպտելով. կը գտնէ այն արձանագրութիւնը, որով Մարիամ Կորկոտեան Հայ. եկեղեցւոյ պսակով ամէնէ երեք տարի առաջ ամուսնացած է իր նախկին էրկանը հետ։ Երիտասարդին կողմէ Պատրիարքարանին եղած այս դիմումին վրայ, Փոխանորդարանը երկու անգամ նամակներով կը հարցնէ Հայ-հռոմէականաց Պատրիարքարանին թէ՝ այդ կինը պսակած է թէ ոչ, և եթէ պսակած է ինչո՞ւ զայն պսակած են, երբ ան անդին ունէր օրինաւոր ամուսին մը՝ օրինաւոր պսակով։ Հայ-հռոմէական Պատրիարքարանին եղած այս հարցումին պատասխանը դեռ հասած չէ Ազգ. Պատրիարքարան։

Ն. Ս. ՕԾՈՒԹԻՒՆ ընդհանուր Հայոց Հայրապետին գեղեցիկ մէկ կիսանդրին չինուած է Բարիզի մէջ՝ Հայ արուեստագէտներու կողմէ և զրկուած է Էջմիածին՝ Ն. Ս. Օծութեան։

ԽԱՍԹԻՒՂի Դպրաց Դասը իր առձեռն ունեցած դրամով և Թաղական ուրիշ մը հետ ընդհարման հետեւանօք ընկղմեր է։

ԲԱՐԻԶ.—Երեսփ. Ժողովը 1905ի նստաշրջանին բացման նիստը բրաւ երկկ. Մ. Բօլ Պուրժուա, տարիքով երիցագոյնը, առենապետց։ Մ. Տուէմ 265 քուէով Ա. առենապետ ընտրուեցաւ ընդդէմ 241 քուէի. զոր ստացաւ նախորդ Ա. առենապետ Մ. Հէնրի Պրիսօն։ Բոլոր չորս դեր-առենապետները վերընտրուեցան։ Առաւել ձախակողմեան մէկ խմբակին գումարման մէջ, Մ. Տուէ դատապարտեց Մ. Քօնպի դակլիճը և ըսաւ թէ պէտք է ներկայացող ամէն առիթներէ օգուտ քաղել, զայն ձախողուածի մատնելու համար։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Կ. ՊՈԼՍՈՅ

(1904 29 Դեկտեմ. Դշ.)

ՑՈՐԵՆ

Ձերմակ Առաջին օրան	37 37½ փարա
» երկրորդ »	36-36½ »
Մախլութ »	32-33 »
Զաւատարը »	30-31 »
Սերթ առաջին, օրան	34 —35½ փր.
» միջին տեսակ	31½-33 »

Այսօր ժամանեց 13 վագոն ցորեն Ա. Նաստոլ։

ԱԼԻՒՐ

Տեղական քրքմա Ա. պարկը 72-73 ղշ.
» » Բ. » 68-70 »

ԹԷՓ

Օրան 19½ փարա։

ԳԱՐԻ

Քէօստէնեզ 11¾—12 ղրշ. ղրիւը
Մերսին և Բուժլի 10¾—11 »

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ՏԻՊԱՐ ՔԱՀԱՆԱՅ ՄԸ

Օրթաղիղի աւագերէց Տ. Սահակ Ա. քհ. Տ. Սարգսեան, որուն կրօնական խնդիր՝ երու մասին ունեցած ձեռնհասութիւնը անվիճելի է, հաճած է ղրկել մեզ սքանչելի յօդուած մը, Հայ եկեղեցւոյ հաւատալիքներուն ու ծէսերուն նկատմամբ։ Հմուտ նկեղեցականը իր այս գրութեան մէջ փայլեցուցած է Հայ Առաքելական Ս. Եկեղեցւոյ ուղղափառ ոգին։ Հին և Նոր կտակարանէն առաջ բերած է ջանքախիչ փաստեր որոնք ամէնէն թերահաւատներն իսկ կրնան ուղղութեան հրաւիրել։ Ն. Արժանապատուութեան կրօնական գոնար երկերը և գլխաւորաբար իր ինքնական կրօնագիտութիւնը կարդացողներ գիտեն արդէն թէ Տ. Սահակ հայր ո՛չ միայն կրօնական, այլ և ընդհանուր գիտելիքներով զարգացած բեղուն միտք մը ունի, որ պարծանքն է Հայ եկեղեցականութեան։ Մաղթելի էր որ իր նմանները բազմանային Հայ եկեղեցւոյ պաշտօնեաներուն մէջ, ուր կարգ մը անարժաններ սկսած են սպրդիլ։ իրենց թերահաւատ ու զայթակղեցուցիչ լեզուով ու գրչով ուծացնելով Հայ հաւատացեալները իրենց Ս. եկեղեցիէն։

Մեր գրութիւնս այս առթիւ իր ջերմ չնորհակալութիւնները կը յայտնէ պատկառելի քահանային։

ՄԱՐԱՇԻ նորընտիր կաթ. Տեղապահ Տ. Փաւլն վրդ.ի կայս. գիրքը յանձնուեցաւ Պատրիարքարանի։

ՄԱՐԻԱՄ ԿՈՐԿՈՏԵԱՆ անուն կին մը ասկէ առաջ Հայ-հռոմէական ծէսով ամուսնացած էր երիտասարդի մը հետ Սամաթիոյ Անարատ Յղութիւն եկեղեցիին մէջ, որ նախապէս տեղեկութիւն չունէր կնոջ արդէն ամուսնացած ըլլալէն և այդ ամուսնոյն ալ ողջ ըլլալէն։ Բայց երիտասարդը վերջէն իմանալով եղելութիւնը և հաստատելով նախկին ամուսնոյն ողջ ըլլալը կը դիմէ Ազգ. Պատրիարքարան, և հին արձանագրութեանց տետրակներուն մէջ պրպտելով. կը գտնէ այն արձանագրութիւնը, որով Մարիամ Կորկոտեան Հայ. եկեղեցւոյ պսակով ամէնէ երեք տարի առաջ ամուսնացած է իր նախկին էրկանը հետ։ Երիտասարդին կողմէ Պատրիարքարանին եղած այս դիմումին վրայ, Փոխանորդարանը երկու անգամ նամակներով կը հարցնէ Հայ-հռոմէականաց Պատրիարքարանին թէ՝ այդ կինը պսակած է թէ ոչ, և եթէ պսակած է ինչո՞ւ զայն պսակած են, երբ ան անդին ունէր օրինաւոր ամուսին մը՝ օրինաւոր պսակով։ Հայ-հռոմէական Պատրիարքարանին եղած այս հարցումին պատասխանը դեռ հասած չէ Ազգ. Պատրիարքարան։

Ն. Ս. ՕԾՈՒԹԻՒՆ ընդհանուր Հայոց Հայրապետին գեղեցիկ մէկ կիսանդրին չինուած է Բարիզի մէջ՝ Հայ արուեստագէտներու կողմէ և զրկուած է Էջմիածին՝ Ն. Ս. Օծութեան։

ԽԱՍԹԻՒՂի Դպրաց Դասը իր առձեռն ունեցած դրամով և Թաղական Խորհրդոյ առենապետ Շահպազ Եղիա էֆ.ի ձեռնտուութեամբը, վերջերս, գիւղին ջուր բերող նաւամատոյցի տուպան գնած է. որ առայժմ 120 դրուշի ամսական վարձք մը կը բերէ։ Այդ տուպան Եղիա էֆ. Շահպազի անուան փոխանցուած է, յանուն Ս. Ստեփաննոս եկեղեցւոյ Դպրաց Դասուն։

ՄՍԵՐԱՔԱՂԱՔԻՍ ազգ. վարժարաններուն 1904 տարուոյ վիճակագրոյ մէկ պատկերը պատրաստելու համար Ուսումն. Խորհրդոյ քարտուղար Գառնիկ էֆ. Հայկեան սկսած է բոլոր վարժարանները այցելել և նօթերը հաւաքել, որպէս զի զայն Ուսումնական Խորհուրդին առաջիկայ նստին ներկայացնելէ վերջ հրատարակութեան տրուի։

ՌՈՒՍԱՀԱՑ Պ. Կարապետ Եղեանց նամակով մը չնորհաւորած է Ս. Պատրիարք Հայրը Նոր Տարւոյ և Ս. Ընծնունդի առթիւ։

ՊԱԼԱԿԷՍԻի Տ. Գրիգոր քհ.ի դէմ դարձեալ բողոքագիր մը եկած ըլլալով, Պատրիարքարանը ստիպուեցաւ հեռագրել Կեսարիոյ առաջնորդ Տ. Տրգատ եպս.ի, Ս. Դանիէլի վանքին Վանահայր Տ. Սանտալեեան Սրբազանի և Պալակէսի թաղ. Խորհրդ.ներուն թէ՝ միայն Պալակէսի Ս. Դանիէլ Վանքին վարչութիւնը յանձնուած է Տ. Ստեփաննոս եպ.ի, իսկ յարակից թեմերուն հոգեւոր հովուութիւնը յանձնուած է Տրգատ եպս.ի, որով ան է որ միայն իրենց քհ. մը պիտի ղրկէ Տ. Գրիգորի տեղ։

Ա

ռեղ էֆ. Սթամպոլուեան՝ այլ Յակոբոս Սրբազան Սեռոբեանը և Գրիգոր էֆ. Բէնիրեանը եղած են, որոնց վերջինը այն ատեն, գրեթէ 40—45 տարի առաջ, Սամսթիայի մէջ Եկեղեցական էր, իսկ առաջինը Կ. Պոլսոյ Պաբրիարք էր։

Հոգելոյս Յակոբոս Պատրիարք և ներունազարդ Գրիգոր էֆէնտի ձեռք ձեռքի տուած դրամական հանգանակութիւններով, անձնական հազար ջանքով, ազգային և նիւթական քիր զոհողութիւններով Սրբազան Հիմը կրցած են դնել այդ եկեղեցիին և յաջողած են ամբողջապէս կերտել ու զարդարել այդ Սրբանուէր հաստատութիւնը։

Այդ թուականին կ'ապրէին մեր Հայ ամիրաներէն Կարապետ Խալֆա, Պալեան Պօղոս պէյ և ուրիշներ, որոնք նշանակելի մասնակցութիւն մը ունեցած են հանգանակութեան նուէրներուն մէջ։

Այս եկեղեցիին հիմնադրութեան պատմութիւնը մեզի, յարգանքի և երախտիքի ամէնէն ճշմարիտ և անաչառ ձայնը կը պարտաւորինք ուղղել Գրիգոր էֆ. Բէնիրեանին, որ կրցած է լոկ իր սիրաշահող և ներհուն մարդու բնաւորութիւնովը յաղթել այն ամէն բոլորովին նիւթականէն դուրս եղող խոչընդոտներուն՝ որոնք Ալիքս-Մէրմէրի օտարազգիներէն կուգային։

Ասկէ քանի մը տարի առաջ Բարսեղ էֆ. Սթամպոլուեան այդ եկեղեցւոյն վերաճորոգած է և ոչ թէ հիմնած։

Կը մտածեմ թէ՝ ատենօք ո՛րչափ մեծ ցաւ մը զգացած է Բէնիրեանն կարդալով այդ բառը՝ որ իրեն և իր Սրբազան աշխատակցին կը վերաբերի եւեթ ու յաւէտ։

Այդ եկեղեցիին տոմարներուն մէջ մենք չա՛տ լաւ գիտենք այս պարագան, արձանագրութիւններ կան որով կը հաստատենք ու կը տեղեկանանք թէ Գլխագիր Ս. Յակոբի տօնին օրը (Այս տարի Դեկտ. 28ին)՝ եկեղեցիին Հիմնադիրներուն և ծրիպէս աշխատողներուն համար յատկապէս պաշտօն պէտք էր կատարուէր։ Զենք գիտեր թէ այս յիշատակը կը յարգուի՞ թէ չէ, պատարագ կը մատուցո՞ թէ ո՛չ։ Եւ արդէն եկեղեցիին բուն անունը Գլխագիր Ս. Յակոբ է, սխալ մըն է դարձեալ Մծբնայ տօնին օրը արտասովոր կրօնական հանդէս կատարել, եթէ մասնաւոր կտակ մը չկայ այս մասին։

Մենք չենք ուզեր ըսել թէ պէտքէն Վերանորոգիչին ննջեցեալներուն հոգիին համար Հոգեհանդիստի Պաշտօն կատարել. երբեք. հիմնադրութեան չափ բարի ձեռնարկ մըն է վերանորոգելը, որուն շնորհիւ միայն կանգուն կը մնայ հիմնուած հաստատութիւն մը, անմոռաց ու յաւիտենական կը դառնայ։

Վերանորոգիչին ալ, Հիմնադիրներուն ալ երախտապարտ ենք և յարգանքի ու սէրի անկեղծ զգացում մը կը մնուցանենք մեր մէջ երկուքին հանդէպ միանգամայն։

Սկիւտար Ա. Մ.

ՍՊԱՌԱԾ ԹԻՒ

Մեր երէկուան (Դեկ. թիւ 1081) թիւը սպառած ըլլալով. կը խնդրուի հաւաքածոյ չկազմողներէն զայն Խմբագրութեան ղրկել, մեզի դիւրութիւն մը ընծայելու համար։ Փափաքողները կրնան ի փոխարէն նոր թիւ մը ստանալ։

ՄԱՆԶՈՒՄԷԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆՔ

Բժշկական վարժարանի ուսանողներէն Սէօլէզլի Մամբրէ էֆ. Գարաճեան նշանուած Օր. Սուրբիկ Բանեանի հետ, և ոչ թէ Օր. Սաթինիկ Գանեանի հետ, ինչպէս սխալմամբ ծանուցուած էր մեր Գշ. օրուան թիւին մէջ։

ԿՆՈՔՆՔ

ՊԵՐՃՈՒՀԻ-ՎԻԹԹՈՐԻՏ. — Որդի Յովհաննէս էֆ. Հանրժեանի, մկրտուեցաւ Կէլիպօլուի Ս. Թորոս եկեղեցիին մէջ, կնքահայրութեամբ Գ. ռնիկ էֆ. Տիրկէրեանի և ձեռամբ Տ. Գարեգին քահանայի։

×

ՄԿՐՏԻՉ. — Որդի Պ. Նշան Դամճեանի։ Մկրտութիւնը տեղի ունեցաւ Պարիզակի Ս. Յակոբ Եկեղեցիին մէջ, կնքահայրութեամբ Պ. Ստեփան Փէթոյեանի։

×

ՏՐԴԱՏ-ԱՐԱՄ. — Չորրորդ զաւակը Փիլիպպոս էֆ. Յակոբեանի։ Մկրտուեցաւ կիրակի օր Մագրի-Գիւղի եկեղեցիին մէջ, կնքահայրութեամբ Սկրտիչ էֆ. Շամլեանի, ձեռամբ գիւղին ալագերէց Տ. Սարգիս քահանայի։

ԳՐԱԿԱՆ ԿԱՂԱՆԴՁԷՔ ՄԸ

ՀԱՆԴԻԱԳԻՏԱՆ

Գրասէրներու և գեղարուեստասէրներու համար հազուագիւտ կազանդէք մը պատրաստուելու վրայ է, որուն նմանը մինչեւ յարդ երբեք հրապարակի վրայ երեւցած չէ։ Գրական այս կազանդէքը համայնապատկեր մըն է մտքերու և դէմքերու, ուր հրապարակին քաղաքանօթ քանի չափ գրողներ կը փայլին իրենց յօդուածներով և խիստ յաջող տպուած լուսանկարներով։ 1905ի գրական այս անակնկալը կը մատուցուի Լոյսի տեղ հրատարակուիլ սկսած Հանրագիտակի Տնօրէն-Խմբագիր Վ. Փափազեան ի կողմէ։ Մայրաքաղաքս ու մօտակայ գաւառներէն գրավաճառներ, լրագրավաճառներ և կազանդի պիտոյք հայթայթող վաճառատուններ հիմակուընէ իսկ իրենց յանձնարարութիւնները տուած են ՀԱՆՐԱԳԻՏԱՆի այս պատկերազարդ և բացառիկ թիւին առթիւ, որ պիտի ծախսուի մի միայն 2 դրուշի անհաւատալի ժամանակամեջ։

Գրական այս հատորին պարունակութեանը վրայ հակիրճ ծանօթութիւն մը տուած ըլլալու համար կը թուենք հոս անունները այն յօդուածագիրներուն որոնց լուսանկարները պիտի երեւան իրենց յօդուածներուն գլուխը։

ՍԻՊԻԼ. —
Երեւոյթներ (Բերթուած)
ԱՆԱՑԻՍ. —
Տաճարին մէջ (Բերթուած)
ԿԻՍԵՐՆԷ (Դ. ԶԱՐՈՒՀԻ). —
Զիւն ոգեւորը (Պատկեր)
ՀԱՅԿԱՆՈՅՇ ՄՈՒՌ. —
Հետքերը (Բերթուած)
ՅՈՎՀ. Ֆ. ԴԱՅՍԷՐԵԱՆ. —
Պաշտօնակցի նամակ
ԱԼԿԱՍԼԱՆ. —
Ապաշխարանքը (Ֆանթէզի)
ՀՐԱՆՏ ՍՍԱՏՈՒՐ. —
Յ. Սվաճեան և իր թերթը
ԲԱՍԻՄ. —
Ոսկի խնձոր
ԵՐ. ՏԷՐ-ԱՆԴՐԷԱՍԵԱՆ. —
Հօր մը կսկիծը (Ոտանաւոր)
ԹԷՈՌԻԿ. —
Յաւիտենական սէր (Հէքեաթ)
ԺԻՐԱՅՐ ՇԻՐԱԿԱՑԻ. —
Աղջկան մը հոգին
ԼԵՒՈՆ ՇԱԹՐԵԱՆ. —
Ղարիպին Կաղանդը
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱԶՆԱՒՈՐԵԱՆ. —
Երջա՛նիկ մօրեղբայրը
ԵԴՈՒԱՐԴ ԳՕԼԱՆՃԵԱՆ. —
Բանասիրութիւնը և մանը
ԲԱՆԱԳՈՂ ԼՌՈՒԹԻՆԵԱՆ. —
Տիկին Ֆիմիի նամակը
ՏԻԳՐԱՆ ԳԱՍԱԳԵԱՆ. —
Զգայնութիւններ (Բերթուած)
ՅԱԿՈԲ ՏԷՐ-ՅԱԿՈԲԵԱՆ. —
Տկու հոգի
ՎԱՀԱՆ ԹՕՇԻԿԵԱՆ. —
Ֆանթէզի Կաղանդէք
ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ. —
Բլոնիկ

Հանրագիտակի այս թիւը հրապարակ պիտի ելլէ վաղը կէս օրին, որպէս զի իրենց սիրելիներուն օգտակար, հաճելի և գեղարուեստական Կազանդչէք մը նուիրել ուզողներ դիւրութիւն ունենան այս բացառիկ առիթէն օգտուելու։

ԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹԻՒՆ

Հոգաբարձութիւնս չնորհակալութեամբ կը ծանուցանէ թէ անցեալ Նոյեմբեր ամսոյ մէջ հետեւեալ նուիրատուութիւնները եղած են Հիւանդանոցիս։

Վասիլ. Տեարք Եղբարք Կիւլպէնկեան, իրենց բարեյիշատակ հօր մտ. Սերովբէ էֆ. Կիւլպէնկեանի անուան տարեդարձին առթիւ ընդհանուր պատրաստարկոց տրուած հոգեհացին համար 2700 դրուշ, Նիքօղոսի էֆ. Կանի Օղլու, ափիոնի վաճառականներէ հաւաքած 14 ու կէս օխա ափիոնի փոխարժէքն 1566, Գրիգոր էֆ. Մէօհթէմեան ի Զակազիկ, ձեռամբ Պօղոս էֆ. Սպենդեանի 1080, Օվանէզի բարեսէր ժողովրդէն հանգանակեալ ձեռամբ տեղւոյն Պատ. Թաղ. Խորհրդոյն և Աղնիա Տիկնանց 804, Տիկին Նունիկ Կ. Պէզազեան ի յիշատակ իր հանգուցեալ մօր Տիկին Նեվրիկ Սէմէրճեանի անոր մահուան տարեդարձին առթիւ 324, Եղիա էֆ. Բ. Կիւմիւշեան իր անդրանիկ որդւոյն ծննդեան առթիւ 216, Մարկոս էֆ. Թ. Սարբեան ի Սէօլէօղ իր հօր ապաքինման առթիւ 216, Յովհաննէս էֆ. Կէվշէնեան ի Սամսոն 125, Մհտի. Բերբի էֆ. Դասապեան ի Սիվրիհիսար 108, Օր. Թաքուհի Աշըգեան 108, Տօքթ. Մինաս պէյ Աւետիսեան փոխան զարդարանաց հարանեաց մոմի 108, Երիտասարդաց քրիստոնէական ընկերակցութիւն Կ. Պոլսոյ 108, Տիկին Աղնիա Աղասեան Կարնեցի 95, Պետրոս էֆ. Մուրատեան Ատաբազար 2 անդամով 76, Տ. Յարութիւն քահ. Գասարեան Զատաս գիւղի ի Զարշամպա 60, Տիկին Ամպէր ՀԷրսեհեան ի յիշատակ իր ննջեցելոց 60, Պարագայք Եվճիրմէնեան Գէորգ աղայի, Սիվրիհիսար, վասն հոգւոյ նորին 54, Մկրտիչ էֆ. Վարժապետեան Արսլանպէկցի 40, Տ. Ղեւոնդ քհնյ. Տէր Սահակեան Ատանացի 20ական, Տ. Արսէն քհնյ. Խաչեան, Աբրահամ էֆ. Պօղոսեան Կեսարացի, Մ. էֆէնտի Այվազեան Գարահիսարցի, Միքայէլ Ասաբեան, Պօղոս Մէյմարեան Ա. Գ. Հիսարցի, Յարութիւն Մզրագեան Ագչէհիրցի, Արթին Ֆնտգեան իր որդւոյն Սբրահամ Լիպա, իսա Ֆնտգեանի անուան տարեդարձին առթիւ։ Ընդամէնը 8008 դրշ.։

Թոսոսթոյի բարեսէր ժողովուրդէն հանգանակեալ 1406 քաշ սոխ, 90 քաշ կորկոտ, 72 քաշ թարխանա, 151 քաշ բակլա, պուլկուր, սիսեռ, 6 քաշ ոսպ, 74 քաշ պուլկուր։

Ադն. Տիկին Ֆոն Բոնդուլ 700 հատ բաթա, Տի ին Երմոնիա Հէքիմեան 1 հատ Աւետարանի բռնիչ, Բարեսէր Ոմն ըստ իր սովորութեան 1 կրոցա կօշիկի ներկ. Նոյեմբեր ամսոյ մէջ սիկառի թուղթին հասոյթը եղած է 3450 դրուշ։

ԲԱՄԲԱԿ ԵՒ ՑՈՐԵՆ

ԼԻՎԷՐՊՈՒԼ. 10 Յունվ.

Բամբակի հրապարակը բացուեցաւ.

Յունվ. — Փետր.		3.74
Մարտ — Ապրիլ		3.79 քիչ դոլար կայ
Յուլիս — Օգոստ.		3.90
Սեպտ. — Հոկտ.		3.93

Ցորենի հրապարակը գոյուեցաւ.

Նիւ-Եորք	Դեկտ.ի համար	112 1/2
Լիվերպուլ	Մայիսի »	7/1/1/2
»	Մարտի »	7/0/3/4
Շիքակօ	Դեկտ.ի համար	114 3/8

ՐԷՍՄԻ

ՆԸՇԱՆ

Հիւանը խոմէթլէրինէ մէպնի կիւլէսանէ սէրիրիյաթ խասդախանէսի ապթպպասընսան եւեզպաչը Մուսթաֆա Շէվքէթ վէ Մէհմէտ Նէշաթ վէ Մուսթաֆա Բասիմ վէ Մէհմէտ Բահի վէ Մուսթաֆա Թալաթ էֆէնտիլէրէ պէշինճի բիրթպէտէն Մէհմիտի Նընշանը զիշանլարը իսան պույրուլմուշ տրը։

ԹԷՊԼԻՂԱԹԸ ՐԷՍՄԻՍԵԷ

Վան վիլայէթի ժանտարմա ալաբէնէն իքինճի մէրքէզ թապուրը գոմանտանը էտհէմ էֆէնտիէ Իրան տէվլէթի թարափընտան իթա օլունան տէօրթունճի բիրթպէտէն Շերուխուրխոյ նընշանէնէն մուսահիլէյ ճանիպինտէն գապուլ վէ լէտելիճապ թասալիի խուսուսունա պիլիսթիրան միւսաատէի Սէնիյի հազրէթը Թանտարի շուեան պույրուլմուշ տրը։

ՆԵՐՔԻՆ

ԴԱՏԱԿԱՆ. — Տիարպէքիրի կեդրոնական ատեանին պատժական ճիւղին նախագահ Ապտուլլահ Շէվքէթ էֆ. Մուսուլի վերաքննիչ ատեանին ընդհ. դատախազ կարգուած ըլլալով, իրեն յաջորդեց Պրուսայի նախագահ ատեանին ընդհ. դատախազի օգնական Մէսուտ Խալքի էֆէնտի։ Այս վերջինին ալ յաջորդեց Բրքք-Բիլիսէի նախագահ ատեանին պատժական ճիւղին նախագահ Վասքի պէյ։

Երուսաղէմի նախագահ ատեանին պատժական ճիւղին նախագահ Մէհմէտ Միւնիր էֆ. Մուսուլի կեդրոնական նախագահ ատեանին ընդհ. դատախազի օգնական կարգուած ըլլալով, իրեն յաջորդեց Շամ-Թարապուլուսի նախագահ ատեանին ընդհ. դատախազի օգնական Ալի Նիւզրէթ էֆ.։

ՕՍՄ. ՆՈՒԱՏՈՐՄԸ. — Ծովային նախարարութեան և Ֆրանսայի Բրէօզէ նաւարանին ներկայացուցչէն միջնորդագրութեամբ 4 թորփիլանաձիներու շինութեան պայմանագիրը։ Այս թորփիլանաձիները ժամը 28 մղոն արագութիւն պիտի ունենան, նոր դրութեամբ պիտի շինուին և հարը պիտի արժէ 22,500 ոսկի։

ՕՍՄ. ԲԱՆԱԿԸ. — Կայս. Իրատէ մը համաձայն. կազմուած ուղտի հեծեալ զօրագունդին սպաները կը նշանակուին Սպարապետութեան կողմէ։

ԱՐՏԱՔԻՆ ԴՈՐՄՈՅ նախարարութեան խորհրդական Նաում փաշա, որ հիւանդ էր, այս օրերս ապաքինած է և պիտի սկսի յաճախել իր պաշտօնատեղին։

ՕՍՄ, ՊԱՆԹԷՈՅԻՆ նոր վերատեսուչ Խալիտ պէյ, առջի օր Կայս. Պալատ գնաց և իր ընտրութեան համար երախտագիտութիւն մատոյց։

ՇԻՐՔԷԹԻ. — Շիրքէթի կողմէ վեց նոր շոգենաւերու յանձնարարութեան լուրը սխալ է։ Լիվերպուլի մէկ նաւարանը առաջարկած է չորս նոր շոգենաւեր շինել 12 1/2 հանգոյց արագութեամբ և հարը 8900 ոսկի արժէքով։ Բայց այս մասին ոչ է որոշում չէ արուած։

ՊՈՆԻՎԱՍԻՒ ՓԱՇԱ. — Երէկ ծանուցինք մահը Վեհ. Սուլթանին քիմիագէտ զօր. Պոնկովսքիի։ Հանգուցեալը Պոլսեցի էր և ծնած 1841ին։ Իր նախնական ուսումը հոս ստանալէ յետոյ Բարիզ գնաց քիմիագիտութիւն սովորելու։ 1865ին Պոլիս դարձաւ և բժշկ. վարժարանին քիմիագիտութեան ուսուցիչ կարգուեցաւ։ 1867ին Բարիզի Համաշխարհիկ Ցուցահանդէսը գընաց իբր օսմ. պատուիրակ։ Նոյնպէս 1883ին Վիեննայի, 1888ին Մատրիտի, 1892ին Վենետիկի, 1894ին Բարիզի, 1897ին Գրիւսէլի և 1897ին Մասկուայի մէջ գումարուած տոմողագրական համաժողովներուն մէջ օսմ. պատուիրակ կարգուած է։ Ցուզարկաւորութիւնը պիտի կատարուի այս առաւ, Բերայի Սէնթ-Անթուան եկեղեցիին մէջ։

ՖՐԱՆՍԱՑԻ Ափր. Տրիպոլսոյ ընդհ. հիւպատոս Մ. Լաքօ Բարակուայի դեսպան կարգուեցաւ և իրեն յաջորդեց Բալէրմոյի հիւպատոս Մ. Բուսօ։ Վառնայի փոխ-հիւպատոս Մ. Սէոն, Գօնա-Սէրայի հիւպատոս կարգուեցաւ և իրեն յաջորդեց Պոլսոյ հիւպատոսարանին նախկին քարտուղար Մ. Մերսընիէ։ Մ. Տէլլատա Իսկենդէրունի փոխ հիւպատոս կարգուեցաւ, Մ. Ռոբրէյ՝ Երուսաղէմի ընդհ. հիւպատոս և Մ. Գօք՝ Գէյրութի ընդհ. հիւպատոս։

ՌՈՒՍ ՆԱՒԱՏԻՆ ԿՑՈՐԴԸ. — Եգիպտական թերթերը կը գրեն թէ Պոլսոյ ռուս դեսպանատան նաւային կցորդ նաւապետ Շվանք որ այժմ Եգիպտոս կը գտնուի, Խիվ Ապպաս Հիլմի փաշայի ներկայութեան ընդունուեցաւ ռուս հիւպատոս Մ. Մաքսիմովի հետ։

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. — Պուլկար կառավարութեան և օտար կառավարութեանց միջև առեւտրական նոր պայմանագիրներու կնքման բանակցութիւնները մօտերս պիտի սկսին։ Ռուսիոյ հետ արդէն սկսած են բանակցութիւնները։ Արդէն Ֆէրտինանտ իշխան վաւերացուց Սոպրանիէին կողմէ քուէարկուած մաքսային սակացոյցերուն նոր օրինագիծը։ Պուլկար ճարտարարուեստին ընդարձակման և զարգացման համար նոր սակացոյցին տրամադրութիւնները մաքսատպաշտպան դրութեան կողմնակից են։ Ցայսմի է թէ արհեստական արտադրութիւններ Պուլկարիա ներածող երկիրներն Աւստրիա և Գերմանիա են, մինչ Պուլկարիայէն երկրագործական բերքեր կը գնեն Գլէնիքա և Անգլիա։ Բուսաճաքի ֆրանս. հիւպատոսին մէկ տեղեկագրին համաձայն, Պուլկարիոյ ընդհ. վաճառականութիւնը 1902 տարւոյն մէջ 175 միլիոն ֆր.ի հասած է։ Այս գումարը վերջին 10 տարուան տարեկան և միջին գումարէն 26 միլիոն պակաս է. միայն 1901ի գործառնութեանց հետ եթէ բաղդատուի, 20 միլիոն աւելի է։ Պուլկարիոյ ընդհ. վաճառականութիւնը երբ նկատի առնենք, պիտի տեսնենք որ վերջին 17 տարուան միջոցին շատ մը նուազումներու ենթարկուած է։ Միայն, բերքերը բացառաբար խիստ առատ եղած են։ 1886էն մինչեւ 1889 ներածութիւնները կայուն վիճակի մէջ մնացած են։ Արտածութեանց քիչ մը բարձրութեան աղդեցութեամբ, 1890էն 97 տարիներուն միջև գումարներուն մէջ քիչ մը զարգացում տեսնուած է։ Մաքսատուրքերու յաւելման պայմանագիրներուն կնքման վրայ օտար արտադրութեանց ներածութիւնը 1898էն 1902 տարիներուն միջոցին 1886էն 89 տարիներուն միջոցին եղածին մօտեցած է։ 1892էն 1896 ընդհ. վաճառականութիւնը միջին հաշուով տարին 6677 միլիոնի հասած է, մինչ 1897էն ի վեր 1293 միլիոնի չափ է։ 1893ին և 1900ին միջև բերքերուն նուազութիւնը անտարակոյս առեւտր. այս ընդհ. պայմաններուն վրայ խիստ ազդած է։ Պուլկարիոյ յաճախորդներուն մէջ Ֆրանսա 6րդ կարգին վրայէ։ Պուլկարիոյ ամէնէն շատ ապրանք ծախսողներն են օսմ. միւս երկիրները, Աւստրիա-Հունգարիա, Անգլիա և Գերմանիա։

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ. — Ցունասանի և Եգիպտոսի միջև առեւտրական համաձայնութիւն մը գոյացնելու համար Եգիպտոսի հելլէն ընդհ. հիւպատոս Մ. Կէնատիս բանակցութիւններ կը կատարէ։ Եգիպտական կառավարութիւնը Ցունաստանէն կը պահանջէ որ բացարձակապէս արգիլէ Ցունաստանէն Եգիպտոս հաղիւ արտածելը։

—Պաշտօնապէս կը ծանուցուի թէ Քոնոթի դուքսը Ցունվար 12ին Ալէքսանդրիա պիտի հասնի յաճախաւոր մը։ Մտիվը Գահիրէն պիտի իջնէ, պաշտօնապէս ընդունելու համար դուքսը, որուն հետ յետոյ պիտի դառնան Գահիրէ և կայսրանին մէջ պիտի ընդունուին նախարարներէն։

—Շուէյս-Նորվէկիոյ գահաժառանգ կիւսթաւ Ադոլֆ իշխան այս շաբթու Գահիրէ կ'ապասուի։

—Եգիպտական էլ-Մահրուսա գրասանաւը Ալէքսանդրիայէ մեկնեցաւ Կլասքօ. նորոգուելու համար։

ՐՈՒՄԻԼԻԻ ՄԷՋ. — Գոսովայի, Սելանիկի և Մանասթիրի նահանգներուն մէջ այս միջոցիս սաստիկ ձմեռ կ'ընէ։ Այս առթիւ կարգ մը գիւղերու բնակիչները օգնութեան կարօտ ըլլալով. հրաման տրուեցաւ որ պէտք եղած աջակցութիւնը ըլլայ անոնց։

—Գոսովայի նահանգին Բալանքայի կողմերը երեւան եկած աւազակները ցիրուցան եղան զօրքերէն և լեռները փախան։ Հրաման տրուեցաւ որ մինչեւ որ ձերբակալուին՝ հալածեն զանոնք։

ՀՆԱԳԻՏՈՒԻՀ. — Կայս. Իրատէ մը հրամայեց պէտք եղած դիւրութիւնները տալ Պերլինի անգլիական դեսպանին եղբօր աղջկան, որ պատմական և հնագիտական ուսումնասիրութիւններ պիտի կատարէ Սիւրիոյ. Պէյրութի, Հալէպի և Ատանայի կողմերը։

ՓՈԽՈՒՌՈՒԹԻՒՆ. — Ծանուցուեցաւ պէտք եղած տեղերը դրամ փոխ տալ Ենկիւրիի և Սիւրիոյ Նահանգներուն մէկ քանի գիւղի կարօտ երկրագործներուն։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՍՆԱՆԿ. — Առեւտր. երկրորդ դատարանը մնանկ հռչակեց Պոլիս Պաղչէ Գարու, մաքսատան դէմ վաճառական Մոթոա Զիլպէրման ընկերութիւնը։ Դատարանին անդամ Բիրա պէյ ժիւժ քօմիսէր և փաստաբան Մէհմէտ Բաղուսի և Սատէթիան էֆէնտիները առժամեայ սնտիք կարգուեցան։

—Մովային առեւտր. դատարանը մնանկ հռչակեց Մեծ Շուկայ, Տուվա Մէյտանի, ղերձակ Միխայէլ Բօ Թալան։

—Կեսարիոյ առեւտր. դատարանը մնանկ հռչակած էր Գրըշէհիրի մէջ, խուրտավաթը Զալբքեան Կարապետը։ Վաճառական Եսայեան հաճի Յովհաննէս. Էլուսարարեան հաճի Մարտիրոս և Հալաճեան հաճի Նշան էֆ.ները առժամեայ սնտիք կարգուեցան։

ՍԻՐՍԻՆ ՏՈՒԱՄ. Դեռասանհեռու կեանքէ. — Մի՛ կ'ըսէ թէ դեռասանները միայն բեմի վրայ տառմեր կը ներկայացնեն. Նոքա իրենց անհասական կեանքին մէջ ցաւեր ու վիշտեր ունին, որոնց դարմանը... մկրտաներու մէջ կը փնտռեն։ Մտիկ ըրէք պատմութիւնը։ Սիրքին մէջ այժմ ներկայացուցիչներ կուգայ, Մենարի խումբը, որուն յուշարարը Տիրին Բասթէլլա բնութեան անյարմարութենէն ինչէն, զատուած էր իր ամուսինէն, դեբասան նոյն խումբին մէջ։ Իրաւ է թէ զանոնք հաստատելէ շատ փորձեցին բայց օրդինք չէր ունեցած։ Վերջապէս, հուսկ յետին կոչ մը ընելու համար ամուսնական երդիքը վերադառնալու, Քրանսական հիւպատոս Մ. Սիլիէր հիւպատոսարան կանչած էր երկու ամուսինները։ Մ. Բասթէլլա և տիկին Բասթէլլա գացած էին հիւպատոսարանը, խումբին պետ Մէհարի հետ։ Հոն, դառն տեսարան մը տեղի ունեցաւ։ Հակառակ հիւպատոսին ամէն խրատներուն և առաջարկներուն, Տիկ. Բասթէլլա անողոք մնաց և մերժեց իր էրկանը միանալ։ Այս մերժումին աջեւ, երիկը, որ կ'երեւի թէ կարծուածէն շատ աւելի կը սիրէր կինը, յուզուած, դրպանէն մկրատ մը հանեց և հարուած մը մխեց ձախ կուրծքին տակ։ Շարժումը այնքան արագ և անակնկալ էր որ ներկաներէն ոչ մին ժամանակ ունեցաւ արգիլելու։ Մ. Բասթէլլա հարուածին ուժգնութենէն գետին գլորեցաւ։ Անմիջապէս նոնական խնամքներ տարուեցան և փոխադրուեցաւ Ֆրանսական հիւանդանոցը։ Կուրծքին վրայի բացուած վէրքը 3 սանտիմէթր խորութիւն էր։ Բարեբաղդաբար ամուսնին լքման երեւէն յուսահատած այս անձնասպանին բարեկամներ, խոհականութիւնը ունեցած էին Մ. Բասթէլլայի քովէն առնելու բէվոլվէրը զոր ապահովաբար պիտի գործածէր մկրատին տեղ։ Գալով Տիկինին, բնաւ յուզման նշան ցոյց չէ տուած ամուսնոյն այս մահամօտ ընթացքէն և անտարբերութեամբ միայն փոխարինած է անոր արտէն հոսած արիւնը։ Կնոջ հոգի՛։

ԿԵՂԾ ԴՐՍՄ. — Օրթագիւղ, Եէնի Մահալլէ թաղը բնակող Թէոտորոս անուն ճարտարապետ մը, առջի օր, Քարաքէօյի կամուրջին պաշտօնեաներուն կեղծ մէնիտիչէ մը տուած ատեն ձերբակալուեցաւ։ Ոստիկանութիւնը քննութիւն մը բացաւ այս առթիւ։

ՑԱՆԿԱՐԾԱՄԱՀ. — Հալէպի ծանօթ ճգնաւոր հայր Արաքնիոս, որուն կ'այցելէին բոլոր Կիլիկիոյ գաղութները, առջի առտու յանկարծ սրտի կաթուածէ յանկարծամահ եղաւ։ Այս ճգնաւորը 28 տարիէ ի վեր քաշուած էր այն ապառաժին բարձունքը, ուրկէ այնքան չքեղ կ'երեւայ ծովը։ Դեռ երիտասարդ քաշուած էր հոն, և կամաց կամաց իր Հալէպի ճգնարանը փոխուած էր աղքատներուն համար ապաստանարանի մը, ուրկէ կուգային օրական հաց ու ոռոխիկ ստանալ։ Այս ճգնաւորին յուղարկաւորութիւնը կատարուեցաւ երէկ։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

11 Յունվար 1904

Ֆրանս. 3% Français)	98 05
Ռէյտի (Tab. Turcs)	361 —
Օսմ. Միաշեալ (R. Nv. Unif.)	88 35
Եզկաթուղի (Lots Turcs)	129 50
Պանք Օթթ. (Banque Ott.)	591 —
Թրանսվալ (Transvaal)	105 —

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

Եւեկ գիշեր ուշ ատեն Հեռագրական Գործակալութեանց կողմէ մեզ հասցորդուած են հետեւեալ հեռագիրները. —

ԲԱՐԻԶ 11 յունվար. — Թոքիոյէ կը հեռագրուի թէ 28 սպայ և 1000 զինուոր ռուս գերիներ Նակազաքի հասած են։

Թաղապետութիւնը 6500 էէնի վարկ մը քուէարկէց գերիները հիւրընկալելու համար։

— Բարիզի քաղաքական շրջանակներու մէջ, Մ. Բոլ Տուտէրի Եբեսիոխանական Ժողովոյ նախագահ ընտրուիլը Քօմպի գանիէին հարուած և նախարարական խուսուին կազմալուծման նշան կը նկատուի։

— Մուքանէնկ կը հեռագրուի թէ օգնական զօրքեր կը հասնին ամէն օր ռուսական և ճապոնական բանակներուն։

Քանի մը թերթեր ընդհարումներէ զատ ոչ է կարեւոր գործողութիւն տեղի ունեցած չէ։

— Կ'ըսուի թէ Միքատոն ճոխ կոչունք մը պիտի սարքէ ճապոնցի զօրքերուն Բորթ Արթուրի մէջ։

ԿԵԱՆՔԸ ԱՌԱՆՑ ՀԱՒԱՏՔԻ

ԳՐՍԵ ՆԵՐՍԷՍԻ ՎԱՐԴ. ԳԱՆԻԼԵԱՆ

Սուրբ Վրդ. ին այս ժողովրդական քարոզները որ կրօնագիտական ներշընչուած գեղեցիկ գրուածք մըն է ու պատկերացումը քրիստոնէական հաւատքի ու սիրոյ կեանքին վսեմ նկարագրին, ներկայ ասնական օրերու ու մանաւանդ Կաղանդի առթիւ ամէնէն յարմարագոյն նուէրն է զոր կ'արժէ տալ մեր երկրաս պատանիներուն ձեռքը։

— Կեդրոնատեղին է Պալենց գրատունը և կը ծախսի բոլոր Հայ գրավաճառներու քով։ Գին 5 դահեկան։

ՍԱՆԱՔՕՐԻ ազգը տեսէք Դ. երեսին մէջ

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

29.11 Դեկտեմբեր 1904

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ

Երէկ իրիկուն գոյուեցաւ	95.31
Ամէնէն բարձր գինը	95.32
» վար գինը	95.27

ՐՈՒՄԻԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոյուեցաւ ֆր.	128.50
Երէկուան բարձր գինը	128.62
» վար »	128.—
Բրէյտի Ֆոնսիէ էֆիրիսէն Ա	293.
» » » Բ	268.50
Բարաֆ	513.
Պանք Նաս. Հրէս.	427.—
Թրամվայի Բոնտեթուղթ	6.30
Ռէյտի պարտաթուղթ Ֆրանք	364.—
Անատոլ. Երկ. բոնտեթ. Ա.Ռ.	12.02
Օսմ. Ապահովագր. Էնկ. Լ. Օ.	4.02

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. ոսկին 100 դշ.էն	դշ. ֆր.
Մէճիտիէ ոսկի	108.14
Անգլիական ոսկի	109.38
Ֆրանսական ոսկի	87.16
Բրիմիկ	51.
Նոր մէճիտիէ	102.30
Բոլ	90.—
Ռուսական թղթադրամ	8.60
Լոնտոն 3 ամիս	111.10
Բարիզ »	22.60

ԹՈՒՐՔՕՆ «ՄԱՆԶՈՒՄԷ»Ի 74

ԲՕՆՍՕՆ ՏԻՄ ԹԷՐԱՅԼ

ՌՕՔԱՆՊՕԼ

ԲԱՐԻԶԵԱՆ, ՄԵԾ ՏՈՒԱՄ

Թ. Ս. Գ. Մ.

ԺԻՐԱՑՐ ՇԻՐԱԿԱՑԻ

Ա. Ս Ա Ս

ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ

ԻԱ.

ԱԶԴԱԶԱՑՆ

—Ուր պիտի առնիմ ձեզ, Օրիո՛րդ, ըսաւ այն տանն Արման Ժանին, յարգալից և թեթեւապէս յուզուած շեշտով մը։

—Մէսլէյ, փողոց, պատասխանեց Ժանն։

Սկսան քալել և ծառուղիէն անցան յամրաքայլ։ Կարծես թէ տակաւին ժամ մը առաջ իրարու անծանօթ այս երկու երիտասարդները, որոնք հազիւ քանի մը խօսք փոխանակած էին, արդէն կը ցաւէին բաժանման վայրկեանը եկած ըլլալուն համար։

—Օր. Սըրիզը մօտէն կը ճանչնա՞ք, հարցուց Արման տեսակ մը վարանումով, իբր թէ անխոհեմութիւն մը ընելէ վախնալով։

—Անոր հետ բարեկամացած եմ այն տան մէջ ուր կը բնակէր հօրը ողջուն թեանը, պատասխանեց Ժանն հառաչելով։

—Սակայն, դիտել տուաւ Արման, ինծի կուգայ որ..., ներեցէք, Օրիո՛րդ..., ինծի կուգայ որ ձեր դաստիարակութիւնը...։

Ժանն հառաչեց։

—Ճիշտ է, ըսաւ։ Բայց Սըրիզ պատուական սիրտ մը ունի, և բարի ու սիրուն աղջիկ մըն է։ Եւ յետոյ, պարագաներ, դժբախտութիւններ կան որոնք մարդիկը իրարու կը մօտեցնեն...։

Եւ Ժանն այնքան խորունկ կերպով հառաչեց որ Պ. ոը Բէրկազ վերջապէս զուշակեց նիւթական այն անձուկ վիճակը ուր ինկած էր ազնիւ աղջիկը։

—Որքուէ՞ մըն էք, հարցուց ա՛յնքան տխուր, յարգալից չեշտով մը որ Ժանն խորապէս ցնցուեցաւ։

—Ա՜ա՛խ, պատասխանեց, մայրս քանի մը ամիս առաջ մեռաւ։

—Հայրերնի՞դ։

—Ան ալ մեռած է, պատերազմի դաշտին վրայ, պատասխանեց Ժանն նոր հառաչով մը և յուզումնալից ձայնով։

—Սիրեցեա՛լ խեղճ Օրիո՛րդ, մրմնջաց Արման։

Պահ մը լռութիւն տիրեց։ Կարծես թէ երկու երիտասարդները, միեւնոյն մտածումներուն մէջ խորասուզուած, ինքնամփոփ վիճակ մը կ'առնէին։ Այսպէս հասան Մէսլէյ փողոցը, Ժանին դրան առջեւ։

—Մի՞ւթ բարով, պարո՛ն ըսաւ Ժանն ձեռքը երկնցնելով։ Շատ շնորհակալ եմ, մանաւանդ այն ծառայութեան համար զոր մատուցիք մեզ։

Արման բռնեց աղջկան ձեռքը և չրթունքին տարաւ յարգանքով։ Յետոյ բարեւեց զայն լռին, իբր թէ չէր համարձակեր բառ մը ասելցնել և հեռացաւ ու Դանթը փողոցէն և համանուն հրապարակէն անցնելով գնաց Քիւլդիւբ սէնդ Քաթէրին և տունէն ներս մտաւ մտազբաղ։

—Տարօրինակ բան, մրմնաց այն գիշեր անկողին մտած ատեն, կարծես պատանի մըն եմ և օրիս մէջ թել մը կայ որ թրթռացած չէր տակաւին։

Հետեւեալ օրը, Պ. ոը Բէրկազ, յուզեալ և գրեթէ անքուն գիշեր մը անցընելէ ետքը, Պասդիանը կանչեց իր անկողնին վերեւ։

—Վաղեմի բարեկամս, ըսաւ, ըրանէնկոզդ կը հաճիս, որ այնքան լաւ կը յիշեցնէ հանգստեան կոչուած զինուորական մը ըլլալդ, և կ'երթաս Մէսլէյ փողոց թիւ 11, և կը նայիս որ վարձու սենեակ մը կայ։

—Շատ աղէկ, ըսաւ Պասդիան որ անվրէպ կը գործադրէր Արմանի հրամանները, առանց խնդրոյ նիւթ ընելու։

—Եթէ չկայ, շարունակեց Պ. ոը Բէրկազ, 10 ոսկի կը „սահեցնես դրան նպանային ձեռքը օրպէս զի վարձակալներէն մին հրաւիրէ քառն և չորս ժամուան մէջ ուրիշ տեղ փոխադրուելու։ Այս բանին տրամադիր վարձակալ մը կը գտնուի միշտ, երբ իր վարձքը վճարուի։

—Այո՛, ըսաւ Պասդիան գլխու շարժումով մը։

—Բնակարանը գտնելուդ պէս, քանի մը կարասի փոխադրել կուտաս հոն, և կը հաստատուիս Պասդիան անունով, իբրեւ հանգստեան կոչուած սպայ։

—Շատ աղէկ, ճաքը։

—Այդ տանը մէջ կը բնակի Ժանն անունով աղջիկ մը որ կը շահագրգռէ զիս։ Ամենէն առաջ տեղեկութիւն ա՛ռ անոր վրայ։ Եթէ ինչպէս համոզուած եմ, դժբախտութեան մէջ ինկած ազնուական ընտանիքի աղջիկ մըն է, որ պարկեշտ ու անբասիր մնացած է, այնպէս մը կը կարգադրես որ յարաբերութիւն հաստատես անոր հետ։ Տարիքդ կը ներէ։ Գնա՛, և ամէն պարագայի մէջ յուսով դարձիր և բրածներդ պատմէ ինծի։

Այս հրահանգները Պասդիանի տալէ ետքը, Արման ելաւ, մեծ տեսարակ մը բացաւ, խորհրդաւոր գիրերով ծածկուած, և սա երկու անունները գրեց։—

Լէոն Բօլան, Պուլոյնի Վիլլեսօվ փողոց Սըրիզ, Թամբլ Առուտրական

Յետոյ թերթին միւս երեսին վրայ սա ծանօթագրութիւնը աւելցուց,

Փնտռել թէ ի՛նչ նպատակով Նիքօլօ կոչուած անպարարը եւ ան միւս մարդը, զոր դարձին կ'անուանեն, կամ ընել ուզեցին Լէոն Բօլանի հետ։

Ասիկա ընելէ ետքը, Արման ուզեց նստիլ գրասեղանին առջեւ ու բանալ իր ամենօրեայ նամակները։ Բայց անբացատրելի երազանք մը, մտախոհութիւն մը պաշարեց զինքը։ Կռնակը առաւ թիկնաթոռին և սկսաւ մտածել Ժանին վրայ, հազիւ ընդնդմարուած այն արտասուք և տժգոյն աղջկան վրայ։ Երկու ժամեր անցան ու տակաւին կը խորհէր երբ Պասդիան ներս մտաւ։

—Է՛, ի՞նչ եղաւ նայինք, հարցուց Արման փութկոտութեամբ։

—Դիպուածը հիանալի կարգադրութիւններ կ'ընէ երբեմն պատասխանեց Պասդիան։ Աղջիկը, որուն կը շահագրգռուիք, սիրելի աէրս, չորրորդ յարկը կը բնակիլ առաջակողմին վրայ։ Ճիշտ նոյն անցքին մէջ պարապ յարկաբաժին մը կայ ուր կարելի է փոխադրուիլ անմիջապէս։ Վարձքը 600 ֆր. է, զոր կանխիկ վճարեցի։

—Շատ աղէկ բրիք, ըսաւ Արման։

(Շարունակելի)

ԱՏԱՆԱՔՈՅԺ

Մ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

ՓՈԽԱԴՐՈՒԱԾ Է

ՏՍԲԱ, ՄԵԾ ՈՒԱՐՄԱՊԱՐՏՈՒՆ

ՓՈՂՈՑ, ԹԻՒ 6

ՀԻՒԱՆԴ ԿԷՆԴՈՒՆԻՆ ԱՄԷՆ ՕՐ

Կիրակի օրերը ժամադրութեամբ

50—26

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԺԱՄԱՑՈՅՑԻ, ԼԱՄՊԱՐԻ, ՎԱՌԱՐԱՆԻ, ՄԸՍԻ ՄԵՔԵՆԱՑԻ, ՇԻՇԵՂԻՆԱՑ ԵՒ ԱՅԼ ԶԱՆԱԶԱՆ ՎԱՃԱՌՈՑ, ԵՒՆ

ՀԻՄՆԵԱԼ 1870 ԹՈՒԱԿԱՆԻՆ

Ա. ՔԷՊԵՆԱԿ Ս. ՄԱՔՔԱՆԵՍ

Կ. Գոլիս, Ֆինճանճըլար, Ամերիկեան խան թիւ 21



Մեր հաստատիմ ու մեր գործունէութեամբ յառաջ տարած երեսունեւհինգ տարուոյ սոյն վաճառատունը այսօր, ինչպէս ի Թուրքիա, նմանապէս և Ամերիկա՝ իր ստացած պատուաբեր անուանի՝ բաղդն ունեցաւ Թուրքիոյ, Ռումանիոյ և Պուլկարիոյ համար՝ միակ ներկայացուցիչն ըլլալ՝ Ամերիկեան ժամացոյցի հռչակաւոր տան՝

NEW ENGLAND WATCH Cie՝

որուն համբաւը տարածուած է արդէն բովանդակ Ամերիկայի և Եւրոպայի երկիրներուն մէջ։ Միեւնոյն վստահութիւնն ու պատիւը չահած ըլլալով նաև Ամերիկեան լամպարի և վառարանի են. փաստիգաներու առջեւ, մեծ յաջողակութեամբ կրցած ենք նաև անոնց միակ ներկայացուցիչն ըլլալ Թուրքիոյ մէջ՝ կեդրոնատեղի ընտրած ըլլալով միայն ի Կ. Գոլիս։

Վաճառատան մէջ միշտ ամէն ժամանակ պատրաստ կը գտնուին մեծ քանակութեամբ ոսկի, արծաթ և մետալեայ ժամացոյցներ արական և իգական սեռին յատուկ՝ խիստ ճաշակաւոր և վերջին նորաձեւութեամբ. ինչպէս նաև պիւռօյի և պատի ժամացոյցներ։

Կը գտնուին նաև Ամերիկեան ամենավերջին նորաձեւութեամբ ու ամէն տեսակէ, շիլով և առանց շիլի (քարիւղի) լամպարներ, մեծ օրտներու, սենեակներու և գրասենեակներու յատուկ, նաև պիւռօյի և պատի յատուկ։ Նոյնպէս նաև քարիւղի, փայտի և հանքածուխի վառարաններ՝ սրահներու և սենեակներու յատուկ եւն. եւն.։

Թէ՛ Տեղական և թէ՛ Դաւառներու յանձնարարութիւնք կ'ընդունուին ու կը կատարուին փութով և ամենայն ճշտութեամբ։

Սոյն վաճառատունն հիմնուելէն մինչեւ ցայսօր ամենայն ուշադրութեամբ յարգուած բլալով, մեզ համար միմիայն նպատակէ ընտրած ենք «մեր շահը յաճախորդաց օգտին մէջ փնտռել»։

Եւ այսպէս երկար ժամանակամիջոցի մը մէջ, վերջապէս մեր ջանքերն առանց ի զուր վատնած բլալու՝ կարողացած ենք մեծ յաջողակութեամբ պատ. յաճախորդաց հաճակրանքը շահիլ։ Պարծանք է մեզ ըսել թէ հանրութիւնն ամենայն գոհունակութեամբ՝ առանց ոչ է տեսակէտով խաբուած բլալու՝ օգտուած է սոյն Ամերիկեան վաճառատունէն։

Մեծ յոյս ունինք թէ սոյն վաճառատան մէջ գտնուած ամէն ապրանք, իր տեսակներուն մէջ տոկունութեամբ, գեղեցկութեամբ, ճաշակով ու արժէքով միանգամայն պիտի սիրուին ու փնտռուին բոլոր անոնց՝ որոնք միանգամ նոյն իսկ տեսած են կամ լսած անոր տեսակն ու համբաւը։

Միակ այցելութիւն մը ինքնին կատարեալ փորձ մը պիտի բլայ պատ. յաճախորդաց համար, որոնք անտեսագիտօրէն պիտի զգան նոյն ապրանաց կարեւորութիւնն՝ եթէ բարեհաճին փնտռել Ամերիկեան այս վաճառատունն, որ միակ կեդրոնատեղին է Կ. Գոլսոյ մէջ զուտ Ամերիկեան վաճառաց։

Ամերիկեան լամբարի չիչերուն մէկ երկու տեսակին գիներն են, Նօ 8 չիչ 18 ղրշ. տուղինան. Նօ 14 չիչ՝ 18 ղրուշ տուղինան։ 50—19

Ա՛ԻՒ ԻՕԾ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՎԷ ԷՕՄՐ ԻԶՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ

1828 ՎԷ 1829ՏԱ ԹՎԷՍԻՍ ԳԼԼԸՆՄԸՇ

Մերքեզի իսարեսի — Բարիզսկ, Վանսօմ մեյսանքնսա 9 նիւմերօլը

տայիրէի խուսուսիլիրինսկ

ՀԱՊԻՒ ՇԻՇԻՊԷՍԻ

Մէրմայէ վէ իհթիեաթ 119,000,000 ֆր.
1903ին թահսիլաթը 25,000,000 »
Թէրիէ օլունան զիյան 284,000,000 »
Մէկուրթաը էմլաքըն գէյմէթի 22 միլիառ։

ԷՕՄԻԻՐ ՇԻՇԻՊԷՍԻ

Մէրմայէ վէ իհթիեաթ 161,500,000 ֆր.
1903 բրիմ թահսիլաթ 12,000,000 »
Թէրիէ օլունան զիյան 130,000,000 »
Միկուրթատաօլանէօմիւբ 278,000,000 »

ՊՈՒՇԻՐԲԼԷ կանէթ միւսաթա չէրթիթ իլէ Թուրքիատա սիկուրթա գայտ իսէր ԷՕՄԻԻՐ ՍԻԿՈՒՐԹԱ չիւպէսի տախի միւխթէլիֆ սուրէթատէ վէ խուսուսի էհվալն ֆիյսթուրլա էօմիւր սիկուրթա իտարէ։

ՇԻՐԲԷԹԻՆ ԳԱՆԳԱՍԸ՝ «Օսմանը Պանքասը» որը. Թիւրքիա վէ Մէսմիլքը Շարգիյէ Իլիւն միւտիրիյէթը ումումիյէ = Սթամպուլատա, Սուլթան Համամընատա, Քաթրքը Օղլու Բասաժը

Միւտիրի ումումիսի — ՍԻՄՕՆ ՔԱՑՍԷՐԼԵԱՆ

Միւտիր մուավինի — ՄԻՀՐԱՆ ՏԷՐ-ՆԵՐՍԷՍՍԵԱՆ

Ղալաթատա այրունա պիր Շիրպէսի օլտուղը կիպի՝ Մէմլիքը Մահրուսէնին հէր թարաֆընատա տախի խուսուսի ամանալարը վար որը։ 50—6

ՍԱՆԱՔՕՐ

"SANAKOR"

Brévetés S. G. D. G.

«Sanakor» foruեն իր հանճարեղ և պարզ շինութեամբ վայելուչ և ճկուն կ'ընէ մէջքը, առանց թոքերը կամ ուրիշ կենսական գործարաններ ճնշելու։ Այս նոր foruեն կը լայնցնէ իրանը, կ'երկարէ մէջքը, կը ծածկէ որովայնը կնոջ կուսայ ուղիղ դիրք մը, առանց պէտք բլալու որ կապերը պնդուին։ «Sanakor» ծայրալեղ վայելչութեան կը միացնէ անբաղդատելի հանգստութիւնը, ա՛նքան կատարեալ կերպով որ խանդավառութեամբ ընդունուած է որքան ազնուական տիկիններէ, այնքան փափկակաղմ անձերէ որոնք նախապէս կը գործածէին առողջապահական բուսած քորսէները։ «Sanakor» մենաւորհ եղած է Ֆրանսայի, Անգլիոյ, Մ. Նահանգաց, Գերմանիոյ և Պելժիոյ մէջ։

Կեդրոնատեղի

Հռչակաւոր ԲԱՌԷ վաճառատունը

Բերա թիւ 262

48—44

ԱԿՌԱՆԵՐՈՒ ԵՒ ԲԵՐՆԻ ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆԸ

Ակռաներու և բերնի առողջութիւնը կ'ապահովեն մարսողութիւնը, զոր չեն կրնար լաւապէս կատարել գէշ վիճակի մէջ գտնուող ակռաները։ Բերանն ու լիսները առողջ պահելու, ակռաները ճերմկցնելու և անոնց փտութեան առաջքն առնելու և փտել սկսածները բժշկելու համար անհրաժեշտ է գործածել

ՍՈՒԼԱԳԻ ՊԷՆԷՏԻՔԹԻՆ

ՕԶԵԱՆԿԸ, ՓՈՇԻՆ ԿԱՄ ԽՄՈՐ

որ Բասդէօրեան դրութեամբ պատրաստուած անուշահոտ և հականէխական է, լիսերուն մէջի միքրոբները կը ջնջէ, բերնին գարշահոտութիւնը կը բուժէ, կոկորդին ու խրոչափողին թարախաթից նիւթերն ու բորբոքումները կ'անհետացնէ։ Ամենէն սաստիկ ակռայի ցաւն իսկոյն կը հանդարտի Սուլթագ Պէնիսիբիրինի մէջ թրջուած Կտոր մը բամբակով։ Բարիզի 1900ի Արուեստահանդէսին մէջ, ուր այլեւայլ բոլոր ակռայի դեղերը ներկայացուած էին, Սուլթագի „Պէնէտիքթեան հարց այս ակռայի դեղերն անուան հռչակուեցան, և այս կարեւոր Վարչութեան Տնօրէնն արուեստահանդէսին միւսիրի անդամ անուանուելով, գերազանցապէս նուիրագործուեցաւ համբաւն այս արտադրութեան։ 26—3

185 ՍԱՆԹԻՄԵԹՐ

ՕԳՏՈՒԵՑԷՔ, ՕԳՏՈՒԵՑԷՔ, ՏԻԿՆԱՑԷՔ ԵՒ ՏԵԱՐՔ

Եթէ կ'ուզէք ձեր դէմքին հրապոյրը աւելցնել, մազերնիդ ու պեխերնիդ խնամեցէք։

Եթէ կ'ուզէք մորթային զզուելի հիւանդութիւններէ խուսափիլ, գործածեցէք ԱՆՆԱ ՍԻԼԼԱԿի օծանելիք անուշահոտ իւղը՝ որ մազերը գարմանելու և արմատները զօրացնելու համար բոլոր Եւրոպոյ մէջ իր միակ դեղ ընդունուած է։ Պեխերու և մորուքի աճումն ալ կը փոթթացնէ և կարճատեւ գործածութենէ մը վերջ կը չնորհէ անոնց արտասովոր առատութիւն և բնական փայլունութիւն։

Բաց ասի մազերը ճերմկնալէ զերծ կը պահէ մինչեւ խոր ծերութիւն։ Ուստի իր դիւրամատչելի գնոյն և բազմապիսի օգտակարութեանցը համար ջերմապէս կը յանձնարարուի յարգոյ հասարակութեան գործածել՝ Անեա Սիլլակի դեղը։ Գինն է 3 կարուին 27 ղրուշ։

Ներկայացուցիչին գրասենեակն է Զէյրեան խան թիւ 22, Կալաթա։ Կը վաճառուին հետեւեալ Տեարց դեղարաններու մէջ։

Բերա, Լօժէն Տէլլասուտա թիւ 298.
Կալաթա Հերակլէս Տէօվլէթեան՝ թիւ 32.
Նէր Ճամի, Մէհմէտ Բեազիմի մթերանոցը և իր մասնաճիւղերուն մէջ.
Նէր Ճամի, Գ. Արսէն, թիւ 71.
Կէտիկ Փաշա, Լ. Կիւմիւշեան թիւ 5.
Վէգնէթիլէր, Հ. Համտի.
Գուզկունճուք Ֆարմասի Սանթրալ։

50—25 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Թուրիոյ՝ ՀԱՅԿ ՓԱՓԱԶՕՂԼՈՒ

HUILE DE HOG

ՀՕԿԻ ՄՕՐԻՒ ՉԿԱՆ ԹԱՐՄ ՅԻՂ



Հարբածանօթ են այն առողջապահիկ արդիւնքները զոր վատառողջ, անարիւն կամ կուրծքի հիւանդութիւն ունեցող անները կ'ստանան թարմ մօրիւ ի եարդէն հանուած իւղը գործածելով։ Այսու հանդերձ, կարեւոր որդիներ ձեռք ձգելու համար, անհրաժեշտ է որ այս իւղն ըլլայ անարատ և ընտիր։ Աւելորդ է ըսել որ պէտք է զգուշանալ կեղծ կամ ստորին իւղերէ, որոնք փոխանակ գոհացուցիչ արդիւնքներ տալու, առողջութիւնը խանգարելու միայն կը ծառայեն։ Հօկի իւղը ամէն երաշխաւորութիւն կ'ընծայէ անարատութեան և ազդուութեան, որոնք անհրաժեշտ են հիւանդներուն։ Իր անժխտելի գերազանցութիւնը աւելի քան 50 տարիէ ի վեր ճանչցուած է ամբողջ աշխարհի բժիշկներուն կողմէ և վարձատրուած է բոլոր արուեստահանդէսներէն։ Հօկի իւղը եռանկիւնաձեւ չիչերով միայն կը ծախուի։ Արտաքին պահարանին վրայ պահանջեցէք գործարանատէրերու միութեան երաշխաւորութեան դրոշմը։

EMULSION HOGG

ԷՄԻԼՊՅԻՈՆ ՀՕԿ

ԿՐԱՑԻՆ ԵՒ ԱՂԱՑԻՆ ԻՐՕՖՈՍՖԻԴՈՒ ԵՒ ԿԼԻՍԷՐԻՆՈՎ



Մօրիւ ձկան իւղի գործածութիւնը դիւրացնելու համար անոնց որոնք զզուանք կ'զգան, — այսինքն աղոց և մանաւանդ ափահասներուն համար — Մ. Հօկ օշարակը չինած է իրեն յատուկ մօրիւ ձկան անարատ իւղին, և կը ծախէ «Էմիւլզիոն Հօկ» անուանով։ Պատրաստութեան այս եղանակը շատ կը դիւրացնէ իւղին գործածութիւնը։ Էմիւլզիոն Հօկը, որ Հօկի իւղին բոլոր բարերար յատկութիւններն ունի, կիրի և ազի իրօֆոսֆիթով և կլիսէրինով խառնուած է։ Իր բաղադրութեան մէջ գտնուած նիւթերուն գերազանցութիւնը ուրիշ ամէն իւղէ նախամեծար կընէ զայն։ Հօկի մօրիւ ձրկան թարմ իւղն և Էմիւլզիոն հօկը եռանկիւնաձև չիչերով կը ծախուին ամէն մեծ դեղարաններու և դեղի մթերանոցներու մէջ։ Արտաքին պահարանին վրայ պահանջել գործարանատէրերու միութեան երաշխաւորութեան դրոշմը։ Մեծաքանակ յանձնարարութիւններու համար դիմել Մ. Էմ. Մանոիի, ի Կ. Գոլիս։ 50—23

ՊԵԼԼ ՍՕՂՈՒԻԳԼԸՂԸՆԸՆ

ԹԷՏԱՎԻՒ ԳԱԲԻՍԻ

Տօգթօր Էվվանզիոնի Էվրօբատա իրա իթիակի սան սեյեահաթբնտա Թրպճա եէնի մուվաֆֆազբյէթլէր էլտէ էթմիշ օլմաղլա մատմախլէկ տանխիլէն միսէլի վէ պէօպրէքլէրի իշկոճ իտէնէք աղբը իլտալար վէրմէքսիզին պիր հաֆթա զարֆընատա պէլ սօղուգլըղընը գաթիէն թէտավի իտէր։ Թէրէտտիւտ իտէնլէրէն իւճրէթը թէտավի խասթալզգ քեամիլէն միւնաէֆի օլտուգտան սօնրա ալընը։

Ղալէթ եէնի վէ էվրօբատա թաթպիգ օլընան սան ուսուլ իլէ ֆրէնկի խասթալըղընը մուվաֆֆազբյէթը թամ իլէ թէտավի էտէր։ Հէր կիւն սաաթ աէօրթանէն օնա զատար կալաթատա, Սանթրգզբլարտա Գարագուշ Օթէլէնին դարյուսընտա լամպաճը տիւքքանընընդ իւզէրինճա 97 նումէրօլը քէնտի թէտավիսանէսինէ պուլունուր։ 40—19

ԼՈՒՍԱՆԿԱՐԶԱՏՈՒՆ

"ՉԱՄԼԸՃԱ"

ՄԻԱԿ ՎԱՐԻՋ ԹԱԳԻՈՐ ԶՐԱՖԵԱՆ

ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐԹՑ ԹԷՊԻՍԻՍ

ՀԱՍՏԱՏՈՒԱԾ 1894Ի՚Ն

Տասը տարիներէ ի վեր հաստատուած ըլլալով Սկիւտար Տիմանտօրօլ փողոց, ամէնէն դժուարահաճներն անգամ գոհացուցած է։ Կը նկարէ ամէն տեսակ ակռանսիսրման, բլաթին եւ ալ ռամպռան լուսանկարներ։

Իր աղնիւ յաճախորդներուն գոհունակութիւն պատճառելու համար, կը նուիրէ գունաւոր մէկ լուսանկար առանց՝ որ մէկ տուղինա լուսանկարել կուտան։ 7

HUILE DE HOG

ՀՕԿԻ ՄՕՐԻՒ ՉԿԱՆ ԹԱՐՄ ՅԻՂ

Հարբածանօթ են այն առողջապահիկ արդիւնքները զոր վատառողջ, անարիւն կամ կուրծքի հիւանդութիւն ունեցող անները կ'ստանան թարմ մօրիւ ի եարդէն հանուած իւղը գործածելով։ Այսու հանդերձ, կարեւոր որդիներ ձեռք ձգելու համար, անհրաժեշտ է որ այս իւղն ըլլայ անարատ և ընտիր։ Աւելորդ է ըսել որ պէտք է զգուշանալ կեղծ կամ ստորին իւղերէ, որոնք փոխանակ գոհացուցիչ արդիւնքներ տալու, առողջութիւնը խանգարելու միայն կը ծառայեն։ Հօկի իւղը ամէն երաշխաւորութիւն կ'ընծայէ անարատութեան և ազդուութեան, որոնք անհրաժեշտ են հիւանդներուն։ Իր անժխտելի գերազանցութիւնը աւելի քան 50 տարիէ ի վեր ճանչցուած է ամբողջ աշխարհի բժիշկներուն կողմէ և վարձատրուած է բոլոր արուեստահանդէսներէն։ Հօկի իւղը եռանկիւնաձեւ չիչերով միայն կը ծախուի։ Արտաքին պահարանին վրայ պահանջեցէք գործարանատէրերու միութեան երաշխաւորութեան դրոշմը։

EMULSION HOGG

ԷՄԻԼՊՅԻՈՆ ՀՕԿ

ԿՐԱՑԻՆ ԵՒ ԱՂԱՑԻՆ ԻՐՕՖՈՍՖԻԴՈՒ ԵՒ ԿԼԻՍԷՐԻՆՈՎ

Մօրիւ ձկան իւղի գործածութիւնը դիւրացնելու համար անոնց որոնք զզուանք կ'զգան, — այսինքն աղոց և մանաւանդ ափահասներուն համար — Մ. Հօկ օշարակը չինած է իրեն յատուկ մօրիւ ձկան անարատ իւղին, և կը ծախէ «Էմիւլզիոն Հօկ» անուանով։ Պատրաստութեան այս եղանակը շատ կը դիւրացնէ իւղին գործածութիւնը։ Էմիւլզիոն Հօկը, որ Հօկի իւղին բոլոր բարերար յատկութիւններն ունի, կիրի և ազի իրօֆոսֆիթով և կլիսէրինով խառնուած է։ Իր բաղադրութեան մէջ գտնուած նիւթերուն գերազանցութիւնը ուրիշ ամէն իւղէ նախամեծար կընէ զայն։ Հօկի մօրիւ ձրկան թարմ իւղն և Էմիւլզիոն հօկը եռանկիւնաձև չիչերով կը ծախուին ամէն մեծ դեղարաններու և դեղի մթերանոցներու մէջ։ Արտաքին պահարանին վրայ պահանջել գործարանատէրերու միութեան երաշխաւորութեան դրոշմը։ Մեծաքանակ յանձնարարութիւններու համար դիմել Մ. Էմ. Մանոիի, ի Կ. Գոլիս։ 50—23

ՊԵՕՃԻԻԹ ԵԼԳԻՊԷՍ ՄԱՂԱԶԱՍԸ

Գ. ԷՐՄԷՆԵԱՆ Վէ ՇԻՒՐԷԲԵԱՆԸ

Իսքանճոյ, Սուլթան Համամընատա

Թօփալեան խանը թէմիլ 3Ո գաբքնատա

Էլպիսէ մաղազալարը միանընատա հէման է՛ն էսկի վէ էն գիւատէ քէսպի էմնիյէթ իթմիշ օլան վէ 1871 սէնէսինէ թէէսիս օլունան Գ. ԷՐՄԷՆԵԱՆ պէօյիւք Էլպիսէ տէբօղիթսօս, էսկի նամ ու իւնվանընը վէ մէքեանընը ապա թէպտիլ իթմէտիքճէն մատատ, սահիպ վէ միւեսիսի պաւ տէֆա պիր գաթ տահա ինզիպաթ վէ թէքէմմիւլէ պէզմի դայրէթ իտէրէք, Թօփալեան խանը, ումում իքինճի գաթընը քէնտուսինէ հասր վէ մաղազասընը թէվէսիս Էլէմիշ տիր։

1. Օրատա մէվճուտ էլպիսէլէրին սան մատա գումաշ վէ պիլիմէրինի,

2. Գումաշլարըն մէթանէթ վէ զէրաֆէթինի,

3. Ֆիյաթլարըն զայէթ միւթէտիլ, վէ էլվէրիշլի օլմասընը։

Բէյիւլան կէօրէն միւհիմէրէմ միւշթերիլէրին մէզքիւր մաղազալարընմզատան այրըլմայաճագլարընա գավիւէն էմնիկ։

Մէզքիւր մաղազատա էօյլիւ իւզէրինէ ատ էլպիսէ եաբըլմագտա աբը։

ՖԻՅԱԹ ՄԱԳԹՈՒ

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԷԼԻՐԻ ՏԷ ԱԶԸԳ ՏԸՐ 4.50

ՍԸՐԱՃԱՆ, ՉԻՊԱՆԸ

ՍԻ

ՍՐԵԱՆ ԱՊԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

բուժելու համար կը յանձնարարենք այս հիանդութենէ տառապողներուն Պէրթէլի ամենաբարի Զկան Իւղը. Պէրթէլի ձկան իւղը աշխարհի ձկան իւղերուն ամէնէն կերազանցը և արիւնը մաքրելու միակ դեղն է, որ առանց հեռաք ձգելու և առանց նեղութիւն պատճառելու վերջնականապէս կը բուժէ այն ամէն հիւանդութիւնները որոնք արեան ապականութենէ առաջ կուգան, զոր օրինակ սրբանան, fior չիպանը, աղոց երեսի և գլխու վէրքերը, աղոց ասկերթեցութիւնը ու ճղաձութիւնը, անարիւնութիւնը, ինչպես նաև հինցած բրամպիդմը և պրոնչիդը, իլուածքն ու կործքի հիւանդութիւնները. Պէրթէլի ձկան իւղը մասնաւորապէս կը յանձնարարուի այն աղոց որոնք պէտք ունին արիւնը մաքրող և զօրացնող դեղի մը։

Բարիզի Բժշկական Ակադեմին միմիայն Պէրթէլի ձկան իւղը ընդունած ու վստահաբար գործածել յանձնարարած է հանրութեան։ Ամէն մեծ դեղարաններու և մթերանոցներու մէջ կը ծախուի։ Ընդհանուր մթերանոցն է Maison L. Frere 19, rue Jacob Paris. Խարդախուած չգնելու համար սրուակներուն վրայ պէտք է փնտռել Berthé անունը։

Կործքի հիւանդութեանց և յաճախարբուխ ունեցողներուն համար կը յանձնարարուի Պէրթէլի ՔՐԻՕԶՈՏՈՎ Զկան Իւղը։ 18—3

ԻԼԱՆԱԹ

Անպար միլիթթեպաթքնատա օլան իթալ պէն եիւզ քիլօ իսէ վէ սէքիզ եիւզ ալիմլը քիլօ գալը վէ եիւզբրդ քիլօ էն գալը վէ եիւզ քիլօ իսկէնի սրճիմի իլէ 910 քիլօ քիւլէ մէօր սօղ վէ 6000 քիլօ բաքէթիք գապա քնաղը գու գէերէ մէվգրի մրնաքատայա վազ օլանուղուատա, իթատատա թալիպ օլանլարը նիմատէ վէ չէրթիթի կէօրմէք վէ թաֆսիլաթ ալմագ իսթէյէնլերին եվվէլ էմրատ 100տ 10 հիսապլյա թէէսիսնաթը նագտիլ վէ եախսա Տէրսաատէթ Թրնարէթ օտասպլյա մուգավէլաթ մուհարրիրլիկնէն մուսատագ քէֆմէթը գավրիլէրիրի համիլէն ճումատան մատատ հէր կիւն թէէկրաֆ վէ Բօսֆա նէգարէթի մէմլիսը իտարէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունուր։

27 քեանունը եվվէլ 320

Մէվճուտ նիմունէլէրի վէճհէլ միւճէլլէտ օլարագ ալթը եիւզ ատէտ եիւզեր վարագլը բուլ վէ 1000 ատէտ եիւզեր վարագլը թահսիլաթ ատֆթէրլէրի իլէ 3000 ատէտ եիւզեր վարագլը մագպուզ վէ 500 ատէտ եիւզեր վարագլը բուլ գէանլարը վէ իքիչեր եիւզի օլմագ իւզրէ 15000 ատէտ գէանլը էսասը թահսիլ վէ 15000 ատէտ միֆրէտաթ ճէվէլլէրի վէ պիր եիւզի օլմագ իւզրէ 15000 ատէտ բուլ սարֆիյաթ ճէտավէլիրլէ 6000 ատէտ իրտուլիյէ բուսուլալարընը նագիլէ մէտարրիֆլէ պէրապէր մա քեանունը թապլիսի մէֆիրի 20 ղրշ. հիսապլյա 20000 ղրուշատա թալիպի էօնէսիսնաթ օլուգ իշպս քեանունը սանինին պէտլինմի չարշէնպին կիւնիւ գարարը մուվագգաթը իթա վէ 12ինճի չարշէնպին կիւնիւ տարի 100տ 5 թէնզիլաթ գապալիյէ ինալէի գաթիլսի իտրա գալը նանաղընատա, զիքր օլընան մէքիզ գալէմ ատֆթիրը էվրագը թէնզիլաթ իհրասբլյա թապլնա թալիպ օլանլարը հէր կիւն սաաթ 6տան 10ա գաբար թէէմինաթ ագէլէր